

# Ս Ի Ռ Ա Ն

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵՍՈՒՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԼՈՒԹԻՒՆ ԵՐԱԽԱՆՈՂԻՄ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

Հ. ՏԱՐԻ 1939



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐԱԽԱՆՈՂԻՄ

# Ս Ի Ո Ւ

ԺԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1939

ՓԵՏՐՈՒՅԹ

ԹԻՒ 2

## ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

### ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՆԴՐՈՅՆ ԱՌԹԻՒ

ԱՎԵԼ հանդէսի իրր (Յունվար-Մայիս) և իգրր (Յունիս-Սեպտեմբեր) թիւերուն մէջ, որոնց վերջինը այս օրերուս միայն ստացանք, յաջորդաբար երկու յօդուածներ են հրատարակուած այս խնդրին չուրջ՝ առաջին՝ «Մշտածումներ ազգի և դաւանանքի մասին», երկրորդը՝ «Մտածումներ ազգային միութեան և կարմակերպութեան մասին» խորապիճներով։

Առաջինը զրուած է Պ. Նիկոլ Աղբալեանէ, երկրորդը՝ Պ. Սիմոն Վարշեանէ։

Երկու յօդուածներն ալ շահեկան են անտարակոյս, իրք խորհրդածութիւններ՝ ազգապահպանութեան տեսակէտով հետպհետէ աւելի կենսական գարձող հարցի մը վերաբերութեամբ, որտցաւօրէն և նկատելի ձեռնահասութեամբ կատարուած։

Աղբալեան վերլուծական մտածումներ կամ դատողութիւններ կը ներկայացնէ Սփիւրքի Հայութեան ազգային ինքնութիւնը վտանգելու սպառնացող հոյլ մը պատճառներու մասին, որոնք օրէ օր կը շատնան մեր մէջ և շուրջը, ներքին կամ արտաքին վիճակներէ ծնունդ առնելով։ ու անշուշտ շատ իրաւամբ, այդ կացութեան իրը լաւագոյն դարման կը ցուցնէ «ազգային գիտակցութեան պայծառացումը և նրա տարածումը զանգուածների մէջ», ինչ որ կը խորհի թէ մեծազոյն չափով կրնայ կատարուիլ նախորդ սերունդներէ ժառանգուած ազդակներով, որոնք են եկեղեցին, (անշուշտ կ'ուզէ ըսել ազգային եկեղեցին), լեզուն, գլուխը, ազգային ինքնավարութեան մնացորդ իրաւակարգեր (Սահմանադրութիւն), ցեղային զօրաւոր զգացում, որ օտար կենսածներու դէմ խորշանք ստեղծող յատուկ բարք և սովորոյթ կը շնէ, և այս ամէնուն հետնակ նախ ծանօթութիւն ազգային պատմութեան որ ցոյց տայ նժդեհ հայուն թէ ինքը զաւակ է տարբեր ազգի, ազգի՝ որ ընդունակ է ինքնուրոյն սեփական բայց և հանրօգուտ մշակոյթ ստեղծելու, ինչպէս ապացուցած է դարերու ընթացքին, և յետոյ զօրաւոր ազգային զգացում քաղաքական հասկցողութեամբ, որ կարենայ համոզել թէ «այդ մշակոյթը կարող է զարգանալ և արմատանալ

մի միայն ազատ պայմաններու մէջ և սեփական հայրենիքում», զոր ունէր արդէն և զոր պէտք է ունենայ ազատազրուած դրութեան մէջ. և թէ հայր պէտք է շնայ մայ և հայ պահէ իր սերունդը և եթէ, ինքն ու ընկերները չկարենան ստեղծել ազատ հայրենիք ու պէտութիւն՝ այդ սրբազն տենչը պէտք է փոխանցեն իրենց զաւակներուն»:

Աւելի մասնաւորելով՝ Պ. Աղբալեան յատկապէս կանգ կ'առնէ, ինչպէս իր գրութեան վերնազիրը պիտի սպասել տար արդէն, «դաւանա՞նք թէ ազգութիւն երկնարանքի զաղափարին առջև ։ Իր զիտումը կը թուի՝ զգուշացնել դաւանանքը ազգութենէն զերագաս համարելէ ազգային կեանքին մէջ. բան մը որ կը համարէ քայլքայիչ արարք ազգային միութեան տեսակէտով։ Իր այս դատումին մէջ իր ակնարկը կ'ուղղուի անշուշտ ոչ թէ հայութեան մայր զանգուածին, որուն իր ազգային եկեղեցիին մէջ մնալլ արդէն ըրաւական է իրը հիմք ազգային աւելի բարձր զիտակցութեան համանելու և զիտակցական զատորչաման՝ օտար զանգուածներից, այլ տարագաւառ հայերուն, որոնց համար ապազգայնացման կամ օտարացման վտանգը աւելի խիթալի է և զրեթէ աներկեան, եթէ իրենց կրօնական պաշտամունքին մէջ հայ լեզուի անխափան կիրարկութեամբ, իրենց առտնին և ընկերային կեանքին մէջ ևս ազգային լեզուի և կրթութեան և աւանդութեանց պահպանումով և ազգային մշակոյթի հոգածութեամբ չչեզոքացնեն զայն։

Ու կը մտածէ թէ այս ամէնը, թէ մայր զանգուածին և թէ համազգի միւս հասարակութեանց մէջ կատարուելիք ազգային զիտակցութեան զօրացման և խորացման գործը, կը կարօտի կազմակերպուած աշխատանքի։

Կազմակերպուելիք այդ աշխատանքի գործին պարագաներն ու պայմաններն է որ Պ. Վրացեան կ'ուզէ քննել վերև ակնարկուած իր յօդուածին մէջ, որ ովէմայ տասը կամ յատկապէս այդ տասնին վերջին չորս էլերը կը զրաւէ։

Իր տեսութեամբ, Աղբալեանի ժմանածուները, թէկ ճիշդ սկզբունքներ, շառաւելապէս տեսական բնոյթ ունինա, այդ իսկ պատճառաւ ինքը հարկաւոր կը դատէ անոնցմէ զործնական եղրակացութիւններ հանել, «ընդհանուր և վերացական գաղափարին կեանքի գործօն բովանդակութիւն» տալու համար։

Խոստովանիլ հարկ է թէ առհասարակ ուղիղ են իր խորհրդածութիւնները և ցուցմունքները, երբ, ազգին իր ռուրոյն անհատականութիւնը չկորոնցնելու համար թափած կամ կատարած միահամուռ ճիշդը մատնանշած ատեն, կը ձգտի ներկայացնել ուղարկան ու շնարար երկոյթները և ըրացասական ու քայլքայիչ գործօնները։ Բայց մեր խորին համոզումն է թէ Վրացեան կը սիսալի մեծապէս, երբ այդ վերջիններուն այսինքն ազգային ընդհանուր միահամականութիւնը շահկարացնող ազգակներքուն ոչ միայն ի զուով կը յիշէ դաւանական խտրականութիւնը մէջ, այլ մանաւանդ խտրական այդ ողիին արծարծող կը ձգտի ցուցնել հայ եկեղեցականութիւնը։

Անշուշտ ամէն հոգեւորական, ինչպէս և հաւատացեալ, խոճի և համոզումի պարտականութիւն ունի ջատազով կանգնելու իր եկեղեցիին դաւանական ըմբռումին։ Բայց մեր եկեղեցին, որուն կրօնական լայնախոնութիւնը հանրածանօթ է և անվիճելի, ոչ իր պաշտօնեաները և ոչ նետեղները չէ քաջալերած

բնաւ որ մտածեն թէ արտաքոյ Հայաստանեայց հաւատքին «չիք փրկութիւն», Մեր վերջին հայրապետներէն մին (Մակար Ա.) է որ պաշտօնական առիթով մը յայտարարած է թէ «Ամէն եկեղեցի իր հաւատքովը կը փրկուի»: Այդպիսի ընթացք մը հակասութիւն պիտի ըլլար եկեղեցիի մը համար, որ իր պաշտամունքին մէջ ոտքասակ խօսք մը ունի. «Ընդ ամենայն տեղին քրիստոնէութեան, ուր և կարդան զանուն Տեղան սրբութեատր, Տէր աղօթիւք նոցա և բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի»: Եւ յետոյ մեր եկեղեցին, սահմանուած պարագայից մէջ, կը նզովէ հերետիկոսութիւնները և հերետիկոնները միայն և ոչ թէ այն եկեղեցինները որոնց գաւանութեան յարած են իրենց մայրենի եկեղեցիններ անջատուած հայերը: Պարզ է ուրեմն թէ տարադաւան ազգակիցներու հանդէպ էր երբեմ զգացուած զաղջութիւնը կամ խորշանքը իր խորքին մէջ հետեւանք էր ո՛չ թէ կամ ո՛չ այնքան դաւանական որչափ ազգայնական նկատումներու:

Վէպ չէ և ո՛չ ալ առասպել երբ կ'ըսուի թէ ազգային եկեղեցիին ուրացումը ապազգայնացման դուռը կը բանայ մեր առջև. այդ տիուր ճշմարտութիւնն է որ հաստատուած է և կը հաստատուի քրիստոնէութեան Ե. գարէն մինչև գեռ մեր օրերը. և պատմաբան լինելու հարկ չկայ զիտնալու համար թէ նախ Բիրզանդական և ապա Հոռվմէական մոլեռուանդութիւնը քանի՞ հազար ուրիւր հայեր կորզելով իրենց ազգային եկեղեցւոյն ծոցէն՝ սուզած ընկուզած է զանոնք խսպառ օտարացումի վիճին մէջ: Ու այս աղեխարշ իրականութեան առջև է որ ազգային զգացումը ինքզինքին թոյլ տուած էր երբեմ ըսել. «արտաքրյ Հայաստանեայց Եկեղեցւոյ չիք հայութիւն», եթէ, ոչ անշուշտ իրեն ճշմարտութեան վճիռ՝ այլ իրբեկ բողոքափառն կախծի արդար ձայն մը:

Հիմակ, ա՛յս ձեռվ նոյն իսկ եղած այդ կարգի արտայայտութիւն մը կը հաւատանք թէ ժամանակավրէպ պիտի ըլլար արդարն, քանի որ չնորին Միհթարեանց զրական և կրթական արդինքներուն, որոնք առաջ և աւելի մեր պարունակին մէջ պտղաբերուած են, ի վերջոյ բուն կաթոլիկ հայութեան մէջ ևս սկսաւ արթնալ ազգային ողին, ա՛լ աւելի հրահրուած անտարակոյս ամբողջ ազգին մէջ ժամանակին հետ և պարագաներէ արծարծուած հայրենասիրութենէն, բայց դարձեալ ճիշդ չենք զաներ ատոր համար բոլորովին թեթեցած խըզճմտանքով նայիլ հարցին վրայ և ազգապահպանման տեսակէտով Հայաստանեայց Եկեղեցին դիրքը և իրմէ սպասուած գերը նուազեցնել իլեցնել տարադաւան միւս հայ եկեղեցիներու (և ոչ թէ «յարանուանութեանց») դիրքին և գերին:

Ինչ որ Հայ Եկեղեցին ցարդ կատարած է Ազգին կեանքին մէջ իրբեկ ազգային զործ և վստան ենք թէ պիտի կարենայ տակաւին կատարել՝ պահանջն է իր հոգւոյն. կը նաև առդեօք միենոյն բանը նոյնքան յստակատեսութեամբ ըսել միւսներուն համար ևս, երբ զիտենք թէ այս երկու եկեղեցիներն ալ, կաթոլիկն ու բողոքականը միանգամայն, իրբեկ կը օնական հաստատութիւններ, իրենց ներշնչումը կը ստանան ուրիշ ողիէ մը, որ, ինչ որ ալ ըսենք, խոժոռ կը նայի մերինին, Մասնաւորելով հոս մեր խօսքը կաթոլիկութեան համար, չենք կրնար հոս չյիշել արտակարգօրէն անիրաւ և անրանաւոր այն ճիզզ զոր կ'ընէ ան շարունակ իր մարդորսութեան ծուզակն ինկած տկար ժողովուրգները ապազայնացնելու համար. այդպիսիներուն հանդէպ իր առաջին զործն է սրբել

չնչել անոնց ցեղական անունը և անոնց ազգութեան մը պիտակին տակ ազգայնապէս կորսնցնել զանոնք։ Պատերազմէն ոչ շատ առաջ, Գամիրքի և Կիլիկիոյ միջասահման երկրամասին մէջ քիչ չէին ուղղակի լատին միսինարներու ձեռքով կաթոլիկացուած այն դժբախտ հայերը, որոնց շատ տեսնուած էր նոյն իսկ հայ-կաթոլիկ անունը, պարզապէս լատին կոչելով ազգայնապէս իսպառ փրճացըներու համար անոնց ցեղական ինքնութիւնը։ Այդպիսի եղելիներու խմբակ մըն ալ ահա հոս իսկ մեր աչքին առջև, կրօնի անունով լարուած չարաշահ ուրկաններու մէջ ցանցնուած։ Առ մինչ ազգային ծէսի և լեզուի ազտութեան կաթոլիկ սկզբունքները կը կոխոտուին այսպէս հայ կեանքին մէջ նոյն ինքն կաթոլիկ եկեղեցին կողմէ, հայ կաթոլիկ եկեղեցին իշխանութիւնը, իր պատրիարք-կաթոլիկոսութեամբը, իր առաջնորդներովը, միաբանութիւններովը և մըտաւրականներովը չի կրնար բողոք բարձրացնել և թումբ կանգնիլ հոգենոր կեանքի մէջ գործուած ազգայնական վանտալութեանց դէմ, հասկցնելու համար ուր որ պէսք է որ եթէ խոճի (?) գործ է իր եկեղեցին ու գաւանութիւնը լքելը, գերազանցապէս անփոճութեան արարք է՝ մարդու մը իր արիւնն ու ազգը ուրանալ բռնադատելը։

Զենք կրնար ըսել թէ ո՛րչափ տրամաբանական պիտի ըլլար իր ազգայնական պարտականութեանց հանդէպ այնքան չէզոք կրաւորականութիւն պահող Մարմինի մը զիծին վրայ գնել Հայաստանեաց եկեղեցին, որուն՝ մեզի համար մեծաղոյն փառքը և այլոց համար մեծաղոյն մեղքը իր ազգապահպանութիւնն է եղած։

Ըսե՞նք տակաւին թէ մեզի համար ցաւագին անակնկալ մը եղաւ տեսնել որ Վրացեանի նման միտք մը իր այս յօդուածին մէջ թոյլ տուած է իր զրչին այնքան անարզիչ ակնարկութիւններ գործածել նախ հայ եկեղեցականութեան կարևոր մէկ մասին ներկայի մտաւրական ու տնտեսական թշուառ վիճակին համար, զոր սակայն աւելի արդար պիտի ըլլար բացատրել իբրև հետեւնք պատմական գժրախտ հանգամանքներու և մեր եկեղեցական իրաւակարգին մէջ մուտքած չափազանց ժողովրդավարական սկզբունքներու։ և յետոյ Բարիզի Հոգենոր Հովիւին և Հայ եկեղեցւոյ Հոգաբարձութեան նկատմամբ, որոնց առաջինը իր գործիպ տէրտէրաի օրերէն մինչև եպիսկոպոսական կարզի այժմեան փիփապէս փլատակ ծերութեան մէջ ճշմարտապէս բարի հոգելով և զործօն նուրիումով արդիւնաւորած է միշտ իր ազգային և կրօնական կոչումը իր կարողութեանց սահմանին մէջ, և երկրորդը՝ մինք զիտենք թէ ինչպէս ըրած է և կ'ընէ իր բովանդակ կարելին երկրին տեղական պայմաններուն և պետական օրէնքներուն թոյլտուութեան չափով պահպանելու կամ երկարածկելու համար գաղթական հայութեան ազգային կեանքն ու ինքնութիւնը այդ մեծ ոստանին և անոր շրջակայից մէջ։

Որովհետեւ Պ. Վրացեան մերոնց մասին այս նկատողութիւնները կ'ընէ միշտ զէմյանդիմանութեամբ հայ կաթոլիկ կղերին, մենք թոյլ կուտանք մեզի՝ հիմունելով մեր գաւառական և այլ պաշտօնավարութեանց երկար փորձառութեան վրայ՝ դիտել տալու անկեղծօրէն թէ պախարակուած այդ խեղն հայ կրեը թէ հոգենոր կեանքի և թէ ազգապահպանութեան տեսակէտով մասաւանդ

հայկական կամ հայաբնակ վայրերու մէջ շատ աւելի զործ կը կատարէր քան միւսները, թէ և ասնցմէ ոմանք իրենց զրպանին մէջ ունէին աստուածաբանական վկայականներ և ուրիշներ զրպական ու զիտական տիտղոսներով և յաճախ օտար լեզուներու ուսմամբ ճոխացած։ Սերաստիոյ շրջանին մէջ միակ զուտ կաթողիկ, մեծագոյն և հարուստ հայ զիւղն էր Բրդնիկ, Վարուժանի ծննդավայրը, ուր կային բազմաթիւ վարդապետներ և մայրապետ քոյրեր իրենց հաստատութիւններով միասին։ բայց, ինչպէս բանաստեղծն ինքն իսկ ափսոսալով կ'ըսէր յաճախ, ան շշատ հեռի էր այդ զիւղերուն մէջ որ և է կերպով առաջիններէն ըլլալէ։ իրերու վիճակը յուղեղոյն էր բուն քաղաքին, Սերաստիոյ մէջ, ինչպէս և ի Թոքատ, Մարզուան և Ամասիա և այլուր, ուր հայ-կաթողիկ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսարաններ իրենց ամբողջ կղերով կամ լատին հոգևորականներուն մեծարանքի սպասարկութիւն կ'ընէին կամ անոնց դպրոցներուն համար հայ աշակերտներ զանելու հոգերով աւելի կը տաղտապէին։ Դրութիւնը նոյնն էր նաև Պարտիզակի մէջ։ եկեղեցոյ, դպրոցի, մայրապետանոցի և այլն հոյակապ և մեծածախս մախու մներուն միակ արդիւնքն եղաւ այդ զիւղէն ապագայ քանի մը մեծարձէք Մխիթարեաններ հանելլ՝ պիտի ըսէինք, եթէ անոնց ամենէն կարեւորները, Հ. Թորոսեան և Հ. Հացունի, աւելի կանուխ մտած շրլային Ս. Ղազար, ու եթէ Հ. Արսէն Ղազիկեան ուղղակի ազգային վարժարանէն փոխադրուած չըլլար հոն։

Այս այսպէս լինելով ըստ մեզ, չենք զիտեր թէ ի՞նչ հրաշք տեղի ունեցած է Բարիզի մէջ այդ տեսակէտով։ Պ. Վրացեանի վրայ այնքան տպաւորիչ աղդեցութիւն մը զործած ըլլալու համար ի նպաստ Հայ-կաթողիկ կղերին եւ ընդդէմ մերոնց ։ Եթէ կ'ախնարկուի Մխիթարեանց կողմէ Սէվրի մէջ զիրաբացուած Մուլատեան վարժարանին, աւելորդ թող չնկատուի զզացնել թէ այդ զիեղեցիկ ձեռնարկը, ինչպէս և Վենետիկոյ և Պոլսոյ Գատր զիւղի և Բանկալթիի մէջ իր համանանները և, չափով մըն ալ, պատերազմէն առաջ Տրապիզոնի և կարծեմ Մուշի մէջ ևս գեռ գոյութիւն ունեցող դպրոցները, ամէնքն ալ ծնունդ էին և են մեծ Սերաստացիէն երկնուած բոլորովին տարբեր հոգիի մը, որուն երկար ատեն անընդունակ և դեռ մինչև երեկ նոյն իսկ ներմակ մնաց իր եկեղեցական և ազգային ուղղութեամբ Սազզ-Աղաճի՛ այսինքն իր գոյութիւնը ամենէն աւելի Հասունով շեշտաւած պատրիարքարանէն ստացող հոգևորականներու այն զործարանաւորութիւնը զո՞ր՝ ամենէն աւելի՝ «Հայ-կաթողիկ կղեր» ընթացիկ կոչումին տակ ճանչացած է Ազգին հասարակաց զզացում։ Ու մենք թոյլ կուտանք մեզի տակաւին նկատելու թէ Բերայի Ա. Գրիգոր Լուսաւորիչ» կրթարանն իսկ, զոր տեսած ենք Վարուժանի տեսչութեան ատեն, հակառակ ըստ երկոյթին այդ պատրիարքարանին ենթարկեալ ըլլալուն, էապէս տարբեր նկարագիր ունէր, իբրև վերանորոգեալ վերջամացութիւնը անմոռանալի «Համազգային» սին, որուն մէջ ապրած Պէշիկթաշլեանի շունչը կարելի չէր անշուշտ մէկ անգամէն ցամքեցնել։

Այս ամէնը ըստելով, մենք դիտում չունինք բնաւ ուրանալու հայ արիւնը և հայ հոգին ոչ Հայ-կաթողիկ կղերին և ոչ իր հասարակութեան, այլ մատնանըշելու իրականութիւն մը միայն, ազգայնականութեան զաղջութիւնը, որ կը խորհինք թէ ամէն բանէ աւելի հետեանքն է հոռվմէական ապազդայնացնող,

եթէ կ'ուզէք՝ գերազայնական ոգույն որ արդարեւ գործած է իրենց մէջ, և ուրուն դիմակալելը սակայն անտեղիտալի հարկն է այլ ևս ժամանակին և պահանջը, ներկայիս մանաւանդ, ազգային առողջ զիտակցութեան, Մեր իդա՞ն ու մաղթանքն է անկեղծօրէն որ այդ վիճակը անցեալին պատկանող երևոյթ մը լինի յետ այսու, ու, տողորուած Միթարեանց ոգւով, Հայ-կաթոլիկ կուերը ջանադիր լինին, իրենց բաժինին մէջ, ազգապահպանման զործին:

Այդ զործը որ մեր բաժինին՝ այսինքն ազգին մայր և մեծազոյն զանգուածին մէջ ևս անտարակոյս նոր պէտքերու համեմատ կը կարօտի կազմակերպական առաւելագոյն աշխատանքի, ինչպէս ցարդ՝ այսուհետեւ ևս կրնայ կատարուիլ յաջողութեամբ, եթէ լուրջ մտադրութեամբ մօտենանք իրեն և ընտրենք իրեն համար նպատակայարմաթ միջոցները։

Ու հոս, ակամայ բայց հարկագրեալ շեղումէ մը վերջ կը հասնինք ահարուն մեր ըսելիքին։ — Այդ միջացները մէկէ շատ աւելի են անշուշտ, բայց, մեր անխախտ համոզումով, անոնցմէ առաջինն ու կարեռագոյնն է Եկեղեցին, Հայեկեղեցին։ Հակառակին մտածումը անխորհուրդ և անարդար բան մը պիտի ըլլար միանգամայն։ Անխորհուրդ, որովհետեւ, Սփիռովին համար մասնաւորեւով մեր խօսքը, Ազգին ներկայ անհայրենիք և անպետական վիճակին մէջ, թէ իրապէս և թէ իրաւապէս ոչ մէկ ուրիշ ոյժի մը շուրջը պիտի կարելի ըլլար խմբել ազգին կեանքը, երբ օրը օրին աւելի կը տեսնենք թէ ամէն երկրի մէջ քաղաքական հայեացըք ի՞նչ ուղղութիւն կը ստանայ փոքրամասնութեանց ինքնութեան հարցին վերաբերմամբ, և անարդար՝ որովհետեւ վերջապէս խղճի և իրաւունքի դէմ է Ազգը բաժնել անջատել իր Եկեղեցին, որ անոր գայեակն ու ծնո՞ղ նոյն իսկ եղած է, քանի որ ի՞նք անոր մէջ կազմած է ազգային զոյութեան և կոչումն զիտակցութիւնը, առանց որուն ժողովուրդ մը չի կրնար ազգ գառնալ և աւել մնալ իր ազգային զգացումին։

Աղբայեանի նկատողութիւնը թէ Եկեղեցին ազգայնութեան կրօնական արտայայտութիւնն է»՝ ոչ մէկ ուրիշ Եկեղեցին համար այնքան ճիշդ է որքան Հայաստանեայց Եկեղեցւոյ համար։ Ոչ թէ «չենք ուղում», ինչպէս Կըսէ Վրացեան, այլ չենք կրնայ ուղրանալ բնաւ Հայոց Եկեղեցու կատարած դերը մեր անցեալ պատմութեան ընթացքում։ Հայոց Եկեղեցին եղաւ Հայութեան պահպանման զիտակներէն մէկը, մանաւանդ այն մոռայլ ժամանակիներում, երբ ազգային-պետական զործօնը վերացուած էր։ Նոյն այդ Եկեղեցին ստեղծեց հարուստ ազգային մշակոյթ՝ իր մէջ խտացնելով հայկական հանճարի ստեղծագործական թափը։

Այս, բայց ընդունի հարկ է թէ միայն հեռաւոր անցեալին մէջ չէ որ Հայ Եկեղեցին կատարեց այդ գերը . մինչև մեծ պատերազմին նախընթաց օրը անիկա իր այդ գերին մէջ էր. հայկական և հայարնակ զաւառներու հայութիւնը անոր շուրջը և շունչին տակ միշտ պահեց իր ազգային կեանքը։ Տաճկաստանի Հայութիւնը 1860ական շրջանի իր վերածնութիւնը անոր հովանիին տակ երկնեց, որովհետեւ Սահմանադրութեան հիմնադիրներուն խմբակը իմաստութիւնը ունեցաւ համակարգութեան թէ ուրիշ կերպով չէր կընար ըլլալ ազգապահպանութեան զործը։ Անոր մէկ հոսքէն, հայկական գանքէ մըն էր վերջապէս որ մեծ Սե-

բաստացին տարաւ կանթեղ մը՝ Եւրոպայի մէջ վառելու համար իր փարոսը՝ Թիֆլիսի Ներսէսեանէն և էջմիածնի Ճեմարանէն մինչեւ Կ. Պոլսոյ կեղրոնականը և Պէրպէրեանը, որոնց մէջ թրծուեցան վերջին դարու հայ կեանքի մեծ արժէքները, Ամրատոյէն, Վարագէն և Հայաստանի միւս վանքերէն մինչեւ Արմաշ, չյիշելով գեռ Կովկասինները, որոնց ամէնուն մէջ կայծեր կային միշտ Սիւնեաց Վարդապէտանոցի հին կրակետղերէն, ամէն տեղ, ազգային-կրօնական իտէալը այսինքն Հայաստանեայց Եփեղեցւոյ մտածումն ու սէրն էր որ ոգեորեց սիրտերն ու միտքերը, ազգային կեանքը մշանչե՞ն աւորելու համար :

Այսօր ալ, այս աւելի քան երբեք ռմուայլ ժամանակներում, երբ ազգային-պետական գործօնը զոյութիւն չունի գեթ Սփիւռքի մէջ, միայն Եկեղեցին հովանիխն տակ կրնոյ իրականանալ ազգային իշխանութեան մը զաղափարը, — Կղերապետութեան վրայ չէ երբեք որ կը խորհինք. մեր ժողովուրդը բարեբախտաբար ընդունակ չէ, չէ եղած և պէտք չէ լինի այդպիսի վարչութեան մը. բայց չենք հ՞նար ըմբռնել նաև Պ. Վրացեանի մատնանշած բացարձակապէս աշխարհիկ, այսինքն կրօնական տարրը զուրս նետուած (կամ այլամերժօրէն իր գաւանական և ծիսական պարտականութեանց մէջ արգելափակուած) վարչութիւն մը, զոր ոչ արտաքին պայմանները պիտի թողարքեն և ոչ ժողովուրդին խիճճ ընդունի: Իրաց զոյակիճակը պէտք է պահուի այնպէս ինչպէս էր ցարդ, սկզբունքին մէջ նոյն բայց մանրամասնութեանց մէջ նորոգեալ, այսինքն նոր պէտքերուն պատշաճնցուած նոր կերպերով. Ազգային Եկեղեցւոյ դրօշին ներքեւ: Համազգի միւս հասարակութիւններն ալ կրնան նոյն կերպը իրազործել, զուզընթացապէս կամ նմանողաբար, եթէ կը հաճին, բայց միշտ իրենց Եկեղեցիններուն միջոցաւ, ցորչափ կրնան այդ Եկեղեցինները պահել իրապէս հայ:

Աններելի սխալ մը պիտի ըլլար վերջուննել կամ անտւագել Հայաստանեայց Եկեղեցին իր ցարդ ունեցած թերէն ու դիրքէն. անոր հետ կապը բրաւական է իրբեկ հիմք ազգային աւելի բարձր զիտակցութեան համանելու և զիտակցական զատորոշման համար՝ օտար զանգուածներից, կրկնելով Պ. Ազգակեանի վերև յիշուած դատումը:

Յանկացուած ազգային պետութիւն մը ունեցած ատեննիս միայն արդարութիւն պիտի ըլլար թերեւս խորին ուրիշ ուղղութեան մը վրայ: Բայց մենք կը մտածենք թէ նոյն խսկ այդ պարագային ազգին համար անվաս պիտի չըլլար բոլորովին ժիտական կեցուածք ունենալ Ազգային Եկեղեցին հանդէպ: Այդ տեսակէտով իմաստութիւնը չպակսեցաւ բնաւ Պալքանեան նորակազմ պետութիւններուն — յունականին, պուլկարականին, ուումանականին և սերպականին — որոնք շարունակեցին իրենց ազգային-պետական կազմին յենարաններէն մին նկատել իրենց Ազգային Եկեղեցինները, որոնց միջոցաւ էր որ ժողովուրդը երկար ատեն պահեր էր իր ազգային զոյութիւնը՝ գերութեան շրջաններուն: Պարագան աւելի կամ նուազ չափով կամ ձևով նոյնն է Եւրոպական աւելի հին և մեծ պետութիւններուն, անդիհականին, Փրանսականին, պելճիգականին, իտալականին և դեռ մինչեւ երեկ ուսականին; զերմանականին, աւստրիականին և սպանիականին համար, որոնցմէ ոմանք, հակառակ Եկեղեցւոյ

հետ իրենց պաշտօնական կապը խզած ըլլալուն, չդադրեցան բնաւ նախամեծաբութեան զգացում տածելէ և վերաբերմունք ցուցնելէ իրենց երբեմնի ազգային և այժմ ժողովուրդին մեծամասնութեան յարած եկեղեցին նկատմամբ:

Պ. Վրացեանի կողմէ իր եկեղեցին մասին յայտնուած այս մտայնութիւնը նոր չէ սակայն: Համոզուեցանք այդ մասին, երբ վերջերս կարդացինք «Արեւելի» մէջ արտասպուած իր մէկ զրուածքը, ուր կը պատմէր տարիներ առաջ տուած իր մէկ այցելութիւնը Լեհաստանի Հայոց: Ասոնցմէ խումբ մը երիտասարդներ, ազատազրուած Հայաստանի մասին իրենց հաղորդուած տեղեկութիւններէն խանձագառ, երբ ի մէջ այլ խօսքերու կ'ըսեն թէ իրենց համար թերեւ լաւագոյն պիտի ըլլար Մայրենի եկեղեցին զիրկը գառնալ՝ իրենց հայութիւնը կատարեալ ըլլալու համար, ինքը, այդ պայմաններուն մէջ և այսպիսի կամ այնպիսի տպաւորութիւններով կատարուած արտայայտութիւն մը փոխանակ լուր ժամկետով մը միայն դիմաւորելու կը պատասխանէ սակայն: «Փոյթ չէ, կաթողիկ եղած լինելը արգելք մը չէ այդ բանին»: այսպիսի խօսք մը պիտի կարենար թերեւ տանելի ըլլալ որ Կէ ուրիշ տեղ կամ պարագայի մէջ, բայց ոչ հոն՝ ուր սքանչելի զաղութ մը չարաշար կորուեցաւ Ազգին համար, միայն և մի միայն կաթողիկութիւնը ընդունած լինելուն հետեւանքով: Իր ազգին պատմութեան և կեանքին քաջանմուա խորհու մը և զործիչ մը պէտք չ՞ը արդեօք որ խնայէր այդպիսի պատրանք մը՝ իրենց ազգային քնած զգացումին մէջ յանկարծ արթնցած այդ տղոց, որոնք թերեւս զիտէին ալ թէ ինչ տիսուր և գարշ պայմաններու մէջ իրենց նախնիք բռնադատուեր էին ուրանալու իրենց Մայրենի եկեղեցին:

Յառաջ բերինք հոս այս մանրադէպը, ըսելու համար պարզապէս թէ Հայ եկեղեցւոյ վերաբերմամբ սխալ կարծիքի մը իր մտածողութեան մէջ զաղուց ծալք կազմած ըլլալուն համար է որ Պ. Վրացեան չէ յաղողած Պ. Աղբալեանի «առաւելապէս տեսական բնոյթ» ունեցող վերլուծական դատումներէն ոգործնական եղբակացութիւններ հանել։ մինչ եթէ լաւ միտ զնէր Հայ եկեղեցւոյ մասին անոր ա՛նքան գեղեցիկ և ճշղրիտ կերպով յայսնած զոյզ մը նկատողութիւններուն, պիտի յանգէր մեր եղբակացութեան: այսինքն Հայ եկեղեցին չմերժել պատմականօրէն և տրամաբանօրէն իրեն վիճակուած դերն ու գիրքը ներկայ Հայութեան ազգապահպանման զործին մէջ:

Այս սկզբունքը իրբեւ կեդրոնական կէտ անգամ մը ընդունելէ այսինքն երբեւ կրօնական կամ եկեղեցական Հասարակութիւն միայն ապրիլ կարենալիս հասկանլէ վերջ, դժուար չըլլար ճշգել զործին կազմակերպական մանրամասնութիւնները, ի նկատի ունենալով ազգային ողիկին պահպանութեան և բարգաւաճման պահանջը և տեղական պետական օրէնքներուն ըստ կարելւոյն պատշաճելու հարկը:

Եկեղեցի, գալրոց, ազգ, բարեսիրական կեանք, ազգ, մշակոյթ՝ սեպհական լսարանով, Հրատարակչականով, թատրոնով, կայլն: ասոնք պէտք է ըլլան ազգապահպանումին միջոցները Սփիտուքի մէջ, ինչպէս Պ. Թէքէեան շատ լաւ ներկայացուցած էր և երեւակ մէջ իր ուշագրաւ խմբագրականներով, Պահել ինչ որ

ունէինք ցարդ, եղածը նորսպելով և աւելի զարգացնելով զայն նոր միջոցներով և կերպերով. իսկ ինչ որ չունէինք ցարդ, բայց զորս ունենալը անհրաժեշտ է՝ ջանալ ձեռք բերել և աւելցնել եղածին վրայ. Ազդ. իշխանութեան ամէն շըրջանակ, իր եղած երկրին մէջ, պարտի ընել ամէն ջանք նախ համերաշխութեան և սիրոյ միթնորդոտ պատրաստելու և յետոյ լծուելու համար զործի. եզիպատահայութիւնը կրնայ այս մասին օրինակ հանդիսանալ ամբողջ Սփիւրքին. չեն պակսիր իրեն՝ ո՞չ խորհող մարդիկ, ո՞չ նի թական միջոցներ, ո՞չ բարիկամեցողութիւն և ո՞չ ուրիշ գիւրութիւններ:

Ըսել այս ամէնք՝ անհրաժեշտ է որպէսզի Հայութիւնը, իբրև ինքնուրոյն ժողովուրդ և ազգ, չկըսառի օտարութեան մէջ, ու շբաժնուի բնաւ իր բնիկ հայրենիքին զաղափարէն, որ իր իտէալը պէտք է ըլլայ:

Սկիւռքի Հայութիւնը պէտք է վարժեցնել ինքզինքը պանդուխտ նկատելու ուր որ ալ և ի՞նչ պայմաններու մէջ ալ որ ապրի ։ Զիրսուելու համար առաջին անհրաժեշտ զգացումն է ասիկաւ Աստուածաշունչին մէջ սրտազրաւ կէտ մը կայ այս զգացումը ներկայացնող ։ Մովէս, Նորայէլի մեծ առաջնորդը և վերանորոգիչը, որչափ կրօնական նո՞յնքան և քաղաքական գործիչ, իր ժողովուրդը դէպի իր նախնեաց կամ Աւետեաց երկիրը առաջնորդած ատեն, առաջին քայլափոխին, երբ իր անդրանիկ զաւակը ունեցաւ, Գերսամ (=Պանդուխտ) կոչեց զայն ։ իր միտքն էր հասկցնել ժողովուրդին թէ հայրենիքին յոյսը չթառամեցնելու համար իր հոգւոյն մէջ՝ պէտք է զիտնար ու յիշեր միշտ թէ պանդուխտ է ինքը իր գտնուած երկրին մէջ։

Այս պատկերու մեջի՞ այ պէտք է խօսի :

\* \* \*

ՓՐԵԱՐԱՐ ՎԱՐԱԿՈՒՄ

Սրբութիւնը բնական կոչումն է ամէն հոգիի և Աստուծոյ դիտաւորութիւնը ամէնուն համար։ Այդ սրբութիւնը, երբ կանեմ մատական ըլլայ մեր վիշտակն կամ իշտութեան, և յարմա՞ր գործունէութեան որոշում մը որ անհամատաստափառ է մերինին, բայց մինչուն տան թէ՛ իրեն կը քաշ իր պարզութեամբը և թէ՛ ինքպէնք կը սրբցնի իր կղզցկութեամբը. իր ծառալումը յուրաքանչար, իր բնութեամբը զարմանակ, ու վերջապէս հաշարի եթէ իր ըերած փոփօսութիւնները նկատի առնենք, բայց նոյն տան մարգագյն, մատչելի և ձեռների է. երկաւոր թագաւորութեան արձակն է ան, զոր ամէն որ պարսի խօսի: Այս՝ կեանքից կան որոնք քրիստոնութեամբ իրեն համար ընտելական վիճակ զարձուցած, մէկ առ առ կամ պատճենագիրս մը, անշեզ կետուողականութիւն, միա ընթերին լըլաւթիւն, հոգիի բազզը զաւորթութիւն, անխոնչ ի խոսակի քրթունէութիւն, շատ գործոց և քի խառող եւսանց մը աւնին. կեանքեր՝ որոնց քրիստոնէական նկարագիրը այնքան աւելի անվեճելի կ'երեկ ո'րցան զիրենց զաւարող խանդղալութիւնը նուուն մնէ որ քան սէրք. ու ա'յս է ան, որ ամէնէն աւելի կը շահու սիրտաբը. այս է իրկարաց զարակումը որ յաւերժուէն կը գործէ կեկելուն մէջ, որ, ամէնէն զգաբախ ժամանակիւրեան այնքան հոգինքը պահած է Աստուծուց լցուած, և որ զանոնք առատօքէն կը բայցմանէն օրնեալ զարարշաններուն։

ԿՐՈՆԱԿԱՆ

(ԳԼԽԱԴԻՐԻ ԲԱՐՈՅ ՄՐՎԱՋԱՆ ՊԱՏՐԻԿՐ ԶՈՐՄԵ ԽՈՍՔԱՅ)

ԿՐՈՆԱԿԱՆ ԻՏԷԱՆ Է ԱԶԳԻ ՄԸ ԿԵԱԼՔԻՆ ԲԱՐԳԱՒԱՑՈՒՄԻՆ ՄԵԽԱԳՈՅՆ ԱԶԴԱԿԸ

«Ո՛ ասցէ ի Սիանէ զիրկութիւն Խարյէի, ի դարձուցանէ Տեառն զգերութիւն մաղափրեան իւրոյ» (Խաղմ. ժ. 11):

Սաղմոսին այս խօսքը մեկնիներու կողմէ երկու կերպով հասկցուած է. ոմանք զայն նկատած են մէկ կտորը փառաբանական օրինակի մը, յօրինուած՝ Դաւիթի ուրով կամ իրմէ նոյն իսկ և իր տալիքին վրայ նուազուած, ի պատիւ իր նուիրագործած Սիրոնին. իսկ ուրիշներ զայն կը համարին կարոտի հառաջանք մը՝ թարելունի գերեալներէն՝ ուղղուած գէպի նրանսաղէմի Սիրոնը, որ, իրբ մարմնացումը իրենց կրօնական և ազգային խտէալին, ինչպէս աստղ ռեսնի՝ իրեն կը քաշէր անոնց նայուածքը, իրենց տարաշնարկի կեանքի ալեկոծումներուն միջոցին:

Վերջին բառերը՝ «ի գարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ», միուքը արդարեւ կը տանին գէպի երկորդ մեկնութիւնը, խորհիւ տալով ողբական այն եղերեցները, որոնցմով երայեցի հագներակները կը ջանային սփոփել նժգեհութեան մէջ ացեղիզուող իրենց աղդակիցներին հայրենիքին և անոր սրբութիւններուն յուշքովը: Բայց որովհետեւ Սաղմուսարանին մէջ երկու անգամ դրուած է այս խօսքը պարունակող Սաղմուը, նախ ժող. և յետոյ ՆԳ. զլուխին մէջ և գրեթէ ճիշդ միենոյն բառերով, միայն մէկուն մէջ նշուհիմ ու միւսին մէջ նորվա անուններով արտայատելով Աստուծոյ գաղափարը, կարելի է ընդունիլ որ խօսքէս կին բանաստեղծութիւն մը եղած լինի ան, թէ ցնծութեան արփիներով երգուած՝ փառքի օրերուն, և թէ տրտմութեան ժամերու մէջ առ ջուրս թարելոնի:

Ամէն պարագայի մէջ, սա՛ է սակայն ամենէն ճշմարիտ և այս պահու զմեց ամենէն աւելի շահազգուող կէտը թէ Աստուծոյ ժողովուրդին ըմբռնումին մէջ, այդ անունը՝ Սիրոն՝ երկար զարերէ ի վեր հոմանիշը զարձած աստուածային սիրոյ և զօրութեան, անոնց հաւատքին խանդագառութեանը առջեւ կը ներկայանար իրբեւ

անձնաւորումը ենորվայի գորովին և խնամակալ հովանաւորութեանը՝ նկատմամբ իր ժողովուրդին:

Պաշեստինի և նոյն իսկ երուսաղէմի շրջակայից մէջ իրենց երեսոյթովը շատ աւելի աշքառու լեռներու կարգին, Սիրոնը, այդ փոքրիկ բարձունքը, ընտրուած էր կարծես Աստուծոյն, ճիշդ՝ ինչպէս կը նկատէ իր խորքին մէջ կրօնազգած մատենազիր մը՝ իր փոքրկութեանը համար նոյն իսկ. վասնզի Տէրը, որ ամենակալ է և ամենազօր, կը սիրէր փոքրերը և տկարները, անոնք որ ինրուստանք չեն պարզեր իրեն դէմ. չէ՞ որ ինքն իսկ ըսեր էր Սաայիի բերնով. «Օքն բնակեցայց, եթէ ոչ ի հեզս և ի խոնարհսա»:

Այսպէս կամ այնպէս, երբ վկայութեան խրանը, Խորայելացւոց հաւատքին սրբութիւնները տաղաւարող այդ շարժական յարկը, ու ուխտին տապանակը՝ որուն մէջ կը պահուէին օրէնքին տախտակները, ծազկած գաւազանը, մանանային սափորը և սոսիկ բորվառը, ամէնքն ի միասին՝ յոյսին մուռհակները գէպի որ կոչումին իրականացումը ընթացող ժողովրդի մը, երբ, կ'ըսեմ, այդ երկուքը՝ խորանն ու տապանակը՝ անապատի տաժանքներէն, Փառանի լեռնաշղթաներէն, Սիրայի կայծակներէն, Բասանի մութ կազնեստաններէն, Յորդանանի վլմատարած ալիքներէն, Գաղղազայի հանգիստէն, Սելովի գադարքէն, էմմառուսի արկաններէն և Կարիսաթարիմի քըսանամեայ օթեւանումէն ետքը, Դաւիթի հանճարէն եւ քաջութենէն երկնուած աղային զերածնութեան օրերուն, փոխադրուեցան արքունի պալատին զրացնութեանը մէջ՝ այդ բարձունքին վրայ, այն օրէն Սիրոն ժողովուրդին գիտակցութեանը մէջ կը փոխարկուէր անբաղդատելի նուիրականութեամբ զեհացած սրբավայրի մը, որուն մէջ Տէրը կը բնակէր. մինչեւ այն ատեն անոնց տեսած բագիններն ու դարինները մոռցնող

աստուածային տուն մը, որ  
փառքի եւ վիշտի, յաջողու-  
խողուածներու պատմական  
գային խցնմանքին առջև  
բանար իրբե որչափ ազգա-  
կրօնական իշխատակարան մը-  
մը, յաւիտենական աղբիւ-  
սրբութեան և զօրութեան:

Սազմոն ու մարգարեկութիւնները, իս-  
լայայելի կը տական հոգաւոյն և ցեղային խըզն-  
մտանքին ամենէն հարազատ այդ արտա-  
յատութիւնները, այդ զգացումն ու ըմ-  
բռնումն է որ կը ներկայացնեն զանազան  
եղանակներով, այդ բարձունքին վրայ ցու-  
ցնելով մերթ աստուածային զօրութեան,  
փրկութեան և հովանաւորութեան սրբարան  
մը («Հաճնեցաւ Տէր լին Սիրոն», և առ տացէ  
ի Սիրոնէ զ փրկութիւն», «Առաքեսցէ քեզ  
Տէր օգնութիւն ի Սիրոնէ»), մերթ օրէնքի  
և արգարութեան պատգամատեղի մը («Լցաւ  
Սիրոնիրաւամբք և արջարութեամբ», «Մեր-  
ժեցան ի Սիրոնէ անօրէնք», «Օրէնք ի Սի-  
րոնէ ելցնեն», մերթ խաղաղութեան և սուրբ  
կեանքի ապատանավայր մը («Ի Սիրոն  
դիմեալ ապրեսցուք», «Փախիցուք ի Սի-  
րոն», «Եկեսցուք ի Սիրոն առ Տէր Աստուած  
ի խայելի», «Երանէն՝ որ ունիցից զաւակ ի  
Սիրոն»), Սիրոն՝ հաւատքի անառիկ ամրոց,  
որուն պատմական և գաղափարական նույի-  
րականութեան մասին որ եւ է ուրացում ի  
սպառ անհանդուրժելի պիտի գտնէր հան-  
րային գիտակցութիւնը. («Վասն Սիրոնի ոչ  
լուցից»):

Նոյն այդ զգացումն ու ըմբռնումը չէ<sup>16</sup>  
միթէ որ մինչև ցայսօր տակաւին կ'ոգեսրէ  
այդ ժողովուրդը, այդ միակ բառին՝ այդ  
պատիկ անծւնին մէջ խտացնելով իր ամ-  
բողջ սիրտն ու միտքը, իր գերագոյն ի-  
տէալը, իր անցեալին յուշքը և ապագա-  
յին ձգումը բավանդակապէս:

ինչ որ կին խսրայէլ այդքան սրտամբունդ խանդավառութեամբ կը զգար ու կը զգայ տակաւելին նկատմամբ իր կրօնական և ազգային մտատիպարին, կարելի է ըսել թէ ամէն ժողովուրդ, եթէ ոչ արտաքին նոյն ձևականութիւններով բոլորովին՝ բայց ներքնապէս և համանման խորքով մը կը զգայ և զգացած է յաճախ իր գոյութեան ամենէն բախտորոշ վայրիկեաններուն մանա-

ւանդ՝ զերաբերմամբ նոյնպիսի խտէալի մը։  
Քրիստոնէութիւնը, որ, հակառակ իր  
քարոզած համարդկային բարոյականու-  
թեան սկզբունքներուն, իւրաքանչիւր ազգի  
մէջ աւելի պայծառացուցած է իր ազգա-  
յին ինքնութեան զիտակցութիւնը, միւս  
կողմէ աւելի խորացուցած ու մշակած է  
այդպիսի մտահիպարի մը սէրբ ժողովուրդ-  
ներու մէջ։ Եւ սաքայն Աւետարանի հա-  
ւատքը պաշտոն ազգերուն համար թէեւ  
հապէս ուրոյն զգացումներ են կրօնքը եւ  
ազգութիւնը, բայց իրականին մէջ այնքան  
հաշտ են անոնք միմեանց հետ եւ այնքան  
գաշն միմեանց նկատմամբ որ գողցես կը  
միանան իրարու հետ իրքեւ միաւորեալ  
միութեան մը մէջ։

Եթէ այս տեսութիւնը ինչ ինչ կողմերով գեռ տարակուսելի թուի շատերու և նոյն իսկ մեզի, անիկա անվիճելի է սակայն այն ազգին, այն ժողովուրդին, այն ցեղացին միութեան համար որ մենք ենք:

ժողովուրդ մը ո՞ր սկիզբէն աէք իր կոչումնեն՝ իր մէջ ոյժը կը զգայ և կը շինէ՝ իրագործելու այդ կաշումը, ի գին ամենէն անեղ գժուտարութեանց տիրանալու համար իր ճակատագրին, որուն բարութեան մասին միշտ ալ բարձր եղած է իր համոզումը։ Ասոր համար է որ Հին Կոտակարանի պատմագրական էջերէն շատերուն մէջ կարծած է անյանախ իր կեանքը կարդալ, մարգարէական պատգամներուն մէջ իր ապագային նախաղդեցութիւնները լսել, ու բարոյական և իմաստասիրական զիրքերուն մէջ կանգ առած է յանախ սկզբունքներու առջեւ, որոնք կարծես ուղղակի իր հոգիին կը խօսին Իսկ Սաղմասը, երբայական ազգի այդ աստուածախառոն գուսաններգութիւնը, իրենն է զգացած նոյն ատեն՝

Փորձուեր եմ անգամ մը ըսելու, ու չեմ քաշուիր կրկնելէ զայն հիմակ հոս. Օվաղմասը, ցափն զիրքն է ան, որ մեր Տառապանքին ազեկիարը պատմութիւնը կ'աւտոնդէ մեզի, բայց նոյն տափե Յոյսին մատանինը, որ մեր հրազնիրուն երգը կ'եղանակէ հոգետաւիդ խորհրդաւորութեան մը սրատուչ արտօնութեամբ։ Ասոր համար է որ Սազմոսին այն տաղերը կամ համարներն, որոնց մէջ ազգային մատափարի մը խորհութիւնը կայ, մասնաւու գգողականութիւն մը ունին մեր սիրուերուն համար. իսկ այդպիսիներուն ապահովարար զիմաւորագոյններէն մին է այն զոր յիշեցի խօսքերուս սիրզը. ԱՌ տացէ ի Սիրոնէ զիրկութիւն Խորայէլի, ի դարձուցանել Ծեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ» (ԱՌ, երանի թէ Սիրոնէն գար Խորայէլի փրկութիւնը, ու Տէրը այս ժողովուրդը գարձենէր իր գերութենէն):

Այս, Սազմոսին այս տունը իրաւունք ունինք մերինը ևս նկատելու. որովհետեւ մենք ալ ունեցած ենք և ունինք, ի գաղափարի մանաւանդ, մեր Սիրոնը: Տեղը չէ անջուշտ հոս, իր տեղւոյն վրայ նոյն խիկ թէկ, բաելու թէ այդ մատանեառումը ի՞նչ չափով պատճառ եղած կրնայ ըլլալ որ մենք յատկապէս շատ կանուխէն այս սուրբ բարձրութիւն վրայ ունեցած ըլլանք, իբրև տեսակ մը հոգեկան անառիկ ժառանգութիւն, մեր տեղը. բայց ինչ որ չենք կըրնար չըսել, կամ ինչ որ բարձրաղաղակ պարտինք յայտարարել միշտ՝ սա՛ է թէ Հայը սկիզբէն ունեցած է իր կրօնա-ազգին խոչալը, որուն վրայ կանգնած է իր ազգային գոյութեան և ազգայնական ինքնութեան շինուածքը, և որմէ ակնկալած է, իր կեանքին ամենէն ճգնաժամային շըրջանաւուն մէջ մանաւանդ, իր քաջութեան յոյսին և հաւատքին ներշնչումը։

Բայց գաւանաք սսկեղէն համարին. ԱՌ տացէ ի Սիրոնէ զիրկութիւն Խորայէլի; ի դարձուցանել Ծեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ» (Իցիւն Սիրոնէն գար Խորայէլի փրկութիւնը, ու Տէրը դարձնէր իր գերեալ ժողովրդը): Արդարե մեզի համար մանաւանդ ըսուած խօսք մըն է այս, մեր կուրծքերէն ելած զարաւոր հասաչանք մը. Սիրոնը մեր կրօնա-ազգային մը-

տատիպարն է կամ զայն խորհրդանշող հաստատութիւնը, Հայաստանեայց հաւատքը, ուր, ինչպէս երրեմն ի հին Սիրոն, կը պահարանուին մեր յոյսին մուրհակը, մեր պատմութիւնը իր մէջ կրող տապանակը, մեր Եկեղեցն, ծաղկած գաւազաննը, խօսքին կենանարար ոյժը և ազգուութիւնը, ոսկի բուրգառը՝ բարեպաշտութեան կընդրուկը, կտակարանները՝ օրէնքին և արդարութեան պատգամատու մատանները, «զիրկութիւն Խորայէլի»՝ զմեզ կեղեցոց անիրաւութեանց բոնութենէն մեր ազատագրումը, «զարձուցանել զգերութիւն»՝ հողմակոնեալ ցրուածութեան մէջ տառապակոծ վիճակի մը վախճանը: Կէտ առ կէտ, բառ առ բառ մեր ազգային զրութիւնն է որ կը պատկերանայ այդ տողերուն մէջ։

Հարկ չկայ սակայն կառչի անպատճառ բառերու նիւթական նշանակութեան. այդ խօսքը բարձրօրէն իմաստալից է իր հոգենոր և բարոյական նշանակութեամբը մանաւանդ, որ է սա. Կրօնական խոէալն է ազգի մը կեանքին բարգաւաճումին ամենէն կարենոր ազգակը. ու այս սկզբունքն է որ գերազանցապէս ու բարացուցօրէն կը լուսաբանէ մեր ազգային հոգերանութեան ամենէն կարենոր մէկ երեսոյթը: Անհայրենիք ժողովուրդ մը կրնայ ապրի իբրեւ ազգ, երբ իր մէջ առողջ է կրօնական կեանքը և անկէց ծնած բարոյականը. կրօնական մատափարէ զուրկ՝ անհաւատ ազգերն է որ չեն ապրիր: Այս տեսակէտով ինչ որ ճիշդ է անհաւին համար՝ առաւելապէս ճշմարիս է հաւաքականութեանց համար: Մէկ կողմ կը գնեմ այս մասին ուրիշ ազգերէ օրինակներ և ապացոյցներ յառաջ բերելու հոգը, ու կը փափաքիմ բաւականալ մի միայն մեր փաստով: Մեր պատմութեան ամենէն անապահով, ամենէն կասկածելի ու վտանգաւոր այն շրջանին, Ե. Քարոր առաջին կիսուն մէջները, պիտի փըշրուէինք՝ պիտի կորսուէինք իբրև ժողովուրդ և իբրև ազգ, մեր ամբողջ անցեալուր մեր գոյութեան նաւը կապել յաջողած ըլլային հաւատքին, այն ապատաժին, փրկութեան այն վէմին, որ մեր Եկեղեցին, մեր Սիրոնը եղաւ: Անհէն եկաւ այն

ժամանակին մէջ մեր փրկութիւնը. ան եզաւ այնուհետեւ ընդ միշտ մեր ապագային գոյութիւնը իր մայրական գգուռանքներուն ներքեւ պատսպարող և հովանաւորող զօրութիւնը: Ան իր ծոցին մէջ թիսնց ընդ միշտ մեր ապագային յոյսը, ան զօրացուց և մեծցուց մեր հաւատքը Աստուծոյ, ճըշմարտութեան, արդարութեան, բարութեան, սիրոյ և այն բոլոր առաքելնութեանց մասին, որոնք մարդկան և ժողովուրդները աղնիւ, քաջ և գիւղաղնական կ'ընեն, ան գաստիքակեց զմել քրիստոնէական սուրբ բարոյականութ, սովորեց մեզի զիմազրել աշխարհի չարին, մերթ բուռն ոգորումի սաստկութեամբ և մերթ լուռ համակերպութեան կրտսերականութեան մէջ չեղոքացը նել մեր վրայ խուժած արհաւիրքներուն ծանրութիւնը:

Դիմակի է եւ արժանի նկատողութեան  
որ մեր մէջ քաղաքական կեանքի դրու-  
թիւնը իր ամենէն յաջող և ամենէն նուռազ  
օրերուն միշտ անբաժան մնաց կրօնական  
իշխանութենչն. Հայրաքետական Աթոռը,  
Հայ Սիոնին ամենէն սրտազրա նշանը,  
կը փոխազրուէր հոն ուր կը կազմուէր  
պետական ստաննը. ու նոյն իսկ կը բազ-  
մապատկուէր այնքան՝ որքան, հանգա-  
մանքներու համեմատ, կը շատանյին քա-  
զաքական կեդրոնները: Այդ երեւոյթը  
բաւական չէ բացատրել մի միան կառա-  
վարական-վարչական շարժառութներով. ա-  
նոր բաւն պատճառը պէտք է փնտուի այն  
կրօնական և գաղափարական ոգիին մէջ,  
որ սկիզբը կ փեր տարրացած այս ժողո-  
վորքի նկարագրին մէջ քրիստոնէական  
թուականէն ասղին աւելի տիրական ներ-  
որդուութիւն մը զարածած է անոր հոգւոյն  
մէջ: Կրօնական իտէալը, յարազբուած քա-  
զաքական յոյսերու մատափարով մը, մեր  
գոյութեան խարիսխը և զօրութիւնը եղած  
է միանգամ ընդ միշտ. մեր երկու կեան-  
քերուն կրօնականին եւ քաղաքականին՝  
պատմութիւնները, առիջուած ու թեղա-  
նուած իրարմով, համածուլուած են այլևս  
այնպիսի հրեաուածքով մը, որ վերացում-  
ներու մէջ միայն պիտի կարելի ըլլար բաժ-  
նել զանանք իրարմէ, իրականին մէջ այն-  
քան միահառուուած, շաղկապուած այդ  
կեանքի վիճակները:

Այդ այդպէս է, վասնզի իր խոր հա-

ւատքն է թէ կրօնական խտէլէ զուրի ժողովուրդ մը զըկուած է կենաքի բարգաւաճան ամենին կարեոր աղքակէն։ Մենք մեր Սիռնին, մեր հաւատքին՝ մեր Նեկեղցին ուղղուած ենք միշտ, անկէ ակնկալելով մեր փրկութիւնը, անկէ յուսալով բարոյական և նոյն իսկ երկրաւոր աղատագրումը։

Ու պատմութիւնը միթէ ահա ինքին-  
քը չէ՞ որ կը կրկնէ այսօր. Հայութեան ա-  
մենէն տառուր, շուրաբծ ճակատազրի այս  
չարաբասանիկ օրերուն դէպի ո՞ւր ուղղուած  
ին նորին իր աշքերը. ՞չ ապաքէն իր Սիրո-  
սին, այսինքն իր հաւատքին, իր նեկոե-  
ցիին. ՞չ ապաքէն իր կրօնական իսէտ-  
լին: Բնանականն թէ զիտակցական է այ-  
կեցուած քը կամ վերաբերումը ազգին . . .  
երկու պարագային ալ կը հաստատուի մատ-  
նանշուած ճշմարտութիւնը:

Պէտք կայ զօրացնելու գժբախտութենէ  
գժբախտութիւն քաշկոտուող այս ժողով-  
գուրգիխ յարումը այդ սուրեմ մտասիպարին։  
անիկա՞ որ խորսորդն է Անոր որ ոչինչէ ինչ-  
ինչ ստեղծագործեց, կրնայ նորոգել և զիւ-  
րականգնել դէպի անկում մզուող ժողով-  
գուրգները թշինչ ալնեան հզօր է և փրկա-  
րար՝ որքան ինչ որ հոգեկոր է և բարոյական։

Պրդիք Սիսնի, Ուխտ նկեղեցւոյ, թոյլ չի  
տանք որ գէպի այդ մտափապարը ուզգուած  
նայուած քնները մթագնին պատրանքներով։  
Սիսնի այս նուիրական բարձունքին գրայ,  
ուր մեր նախնիք աւելի քան տասնհարյամի  
գորերէ ի գեր երկրպագու և ինքզինքնին  
նուիրած են այդ գաղափարին, այս սուրբ  
կամարներուն ներքեն, ուր Գլուխի մը և Ա-  
թոռի մը յիշատակը, այսինքն մտածումի  
մը և իշխանութեան մը խորհուրդը մեր  
առջե կը լուսաւորեն մեր գործունէութեան  
զաշտը, ամբացնենք սիրոյ և նուիրումի  
մեր ուխտը այն ժողովուրդին նամար, ո-  
րուն արեան և հաւատաքին ժառանգութեան  
զաւակներն ենք ամէնքս, և առաւելեագոյն  
եռանդով եւ գիտակցութեամբ պատրաս-  
տուինք այն ծառայութեան, որ բաժինն է  
մեր բաժակին, և զայն ընդունիլ ի միիդ-  
թարութիւն մեր սիրելի ազգին, ի շինու-  
թիւն մեր Սուրբ Եկեղեցւոյն, Եկեղեցւոյն  
Հայոսաւոնեացյ, ի պարձան առաքելական  
այս Ս. Աթոռին, և ի փառ Աստուծուայ Հօր  
և Որդուոյն Մահմէնի և Սուրբ Հոգուոյն, Ա-  
մենասաւորը Երրորդութեան, որ է օրնենեալ  
յաւիտեանս ամէն։

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

### ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷԻ...

Երբ դրպրցական էի տակաւին,  
Եւ, իրկուն մ', իմ էր կարզը նըսկելու՝  
Մեր վարժարանի սրահին մէջ մինակ,  
Մեղանիս առջեւ հովս եկաւ նըսիլ,  
Տրղայ մը քըսուառ, որ սեւ էր հազած,  
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր:

Իր դէմքը տրխուր էր եւ գեղեցիկ.  
Լոյսովը ճազգիս  
Ըսկրսաւ կարդալ ան իմ զիրքնս բաց.  
Ու նակասն նակած իր ձեռքին վրայ,  
Այդպէս ալ մընաց մինչեւ առաւօ,  
Մըտախոն, գահուուկ ժըպիս մ'երեսին:

Տասնումէկ տարին նոր էի մըտած.  
Կը պըտքէի, որ մը, յամրախայլ,  
Անտառի մը մէջ, վայր մը մացառուտ.  
Ճառի մ'ըստորոշ եկաւ նըսիլ  
Երիտասարդ մը, որ սեւ էր հազած,  
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր:

Հարցուցի թէ ո՞րն է արդեօֆ նամբան.  
Մէկ ձեռքը վին մը ունիւր անիկա,  
Միւսովն էր բըռնած փոնչ մը մասրենի:  
Բարեկամօրէն բարեւեց նախ զիս,  
Ցեսոյ կիսով չափ անդին դառնալով,  
Մատովը բըռուր ցոյց տրւաւ ինծի:

Տարի մը յեսոյ, զիւեր ժամանակ,  
Ծընրադրած էի մօսն այն մահինին,  
Աւ նոզին դեռ նոր աւանդեր էր նայրս.  
Սընարին վերեւ եկաւ նըսիլ նոն,  
Որբ տրղայ մը, որ սեւեր էր հազած,  
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր:

Աւելի յետոյ, տածանեներէ խոնջ,  
Վերածնելու կամ վերջ տալու միտքով,  
Երբ Թրանսային դրւու նետելով ինձինքն,  
Ճամփայ ընելու տաժանենով անզուսպ՝  
Ուզեցի երապ եւ ալլուր փընտել  
Հետին նըշաներն անկորուս յոյսին,

Ամենուրեմ ուր ուզեցի նընջել,  
Ամենուրեմ ուր ուզեցի մեռնիլ,  
Ամենուրեմ ուր դըպայ ես հողի,  
Իմ ճամփուս վլրայ եկաւ միւս նըսիլ,  
Ա՛խ, քըուառ մը, որ սեւեր էր հազած,  
Եւ որ եղրօց պէս ինծի կը նմանէր :

Alf. de Musset



## ԿՐՈՆԱՓԻԼԻՍՈՓԱՅՍԿԱՆ

### ԿՐՕՆ

Կը հարցուի թէ կրնայ ըլլալ բարոյա-  
կան առանց կրօնի Սխալ գրուած է այս  
հարցը : Պէտք է ըսել . բարոյական կեանքը  
ամբողջ չ' առանց կրօնական կեանքին :  
Փորձառութիւնը, արդարն, կը ցուցնէ թէ  
մարդիկ կրնան արդար՝ ուղղամիւ՝ ժուժ-  
կալ՝ անկեղծ ըլլալ, առանց բարեպաշտու-  
թեան : Բայց բարեպաշտութեան բացակա-  
յութիւնը միթէ առաքինութեան պակաս  
մը՝ բարոյական էութեան նուազում մը չ' չ'  
ինքինն, բարոյական կեանքը պէտք չ' չ'  
պարունակէ և բրտոյայտէ մարդի ամբողջ,  
Աստուծոյ ինչպէս նաև ընկերին և իր ան-  
ձին հետ իր յարաբերութիւններուն մէջ,  
Նետուած այս աշխարհին մէջ, առանց դիտ-  
նալու թէ ինչո՞ւ, վերցուած այս աշխար-  
հէն, առանց դիտնալու թէ ի՞նչպէս, կը-  
րնայ անիկա իր էութիւնը եղբափակել ծը-  
նունդի և մատուան երկու ծայրերուն մի-  
ջև, առանց ակնարկ մը արձակելու այս

երկու ափունքներէն անդին, առանց հաս-  
տառուն խարիսխի մը կառչելու այն ըն-  
դարձակ ովկիանոսուին մէջ, որ ամէն կողմէ  
կը պարուըք զինքը : Քննութեան և քննա-  
դատութեան ներկայ ժամանակիս մէջ, կր-  
րանական կեանքի կազմակերպութիւնը ան-  
չուշտ հետահետէ աւելի գժուարին կրնայ  
գառնալ . բայց եթէ բարեպաշտութիւնը իր  
օրինական և յարակայ հիմն ունի մարդկա-  
յին բնութեան մէջ, անխուսափելիօրէն  
պիտի գանէ այս կամ այն ձեռվ ինքինքը  
գոհացնելու միջոցը, տաժանելիք տակնա-  
պումերէ ետքը, ինչպէս կը պատահի, երբ  
ընկերային միջավայրը ա'լ չի համապա-  
տասիսներ հոգին պէտքերուն :

Ուստի, ճշմարտապէս փիլիսոփայական  
միակ ինդիրն է գիտնալ թէ կրօնքը մարդ-  
կային բնութեան մէջ նոյն իսկ գրած է իր  
արմատը, թէ անցաւոր և առօրեայ վիճակ  
մ'է ան՝ քաղաքակրթութեան բարձրագոյն  
աստիճանի մը վրայ անհետանալու սահ-  
մանուած : Այսպիսի է զոր օրինակ տեսու-  
թիւնը այն հռչակաւոր գպրոցին որ կը կարծէ  
գտած ըլլալ մարդկութեան զարգացումնե-  
րուն հիմնական օրէնքը : Այսինքն օրէնքը  
երեք վիճակներուն որոնք են . աստուա-

ծարանական՝ բնագանցական եւ դրական։ Յայանի է թէ, ըստ այդ գպրոցին, մարդկային միտքը նախ կաստուածացնէ բնութեան զօրութիւնները, զանոնք տակաւ առ տակաւ փոխակերպելով հոգեկանութեան և անհուն անձնաւորութեան տիպարի մը, որ կը կառավարէ տիեզերքն իր կամքովը, և անդագար կը մըջամտէ անոր՝ գերբնական գործունէութեամբ մը, Գերբնականը. ահա՝ աստուածաբանութեանց և կրօններու կալուածքը՝ Բայց խորհրդաւորեան միտքը, հետզիտէ արթնաւով, ինքն ալ այս խորհրդանշանները՝ այս զիցագէպերը՝ այս մարդակերպական պատրանքները բնագանցական վերացումներու կը փախարիէ. այսպիսի է երկրորդ աստիճանը, որուն ընդհուպ կը յաջորդէ երրորդ մը, այսինքն է աստիճանը զրական ծանօթոյքներուն, որոնք արտադրոյին են զննութեան և փորձառութեան։ Դիցավագային անձնաւորութիւններուն՝ որոնք առարկայ են կրօնքին բնագանցական էտկութիւններուն, որոնք առարկայ են փելասպայութեան, կը յաջորդեն իրողութիւններն ու օրէնքները, որոնք առարկայ են գիտութեան։ Այսպիսի է ահա զրապաշտ դպրոցին հաստատած եղափոխութեան օրէնքը, որուն համեմատ, ինչպէս կը տեսնուի, կրօնական գաղափարը՝ կրօնական զգացումը ուրիշ բան չեն բայց եթէ առաջն ինչնակ մը, քաղաքակրթութեան նախնական աստիճան մը։

Եթէ նոյնիսկ ընդունէինք այս օրէնքը (որուն գէմ շատ առարկութիւններ կան), առակաւին հարկ պիտի ըլլար որ մենք մեզէն հարցնէինք թէ արեգօք մերջնական օրէնք մըն է ան, և թէ իրմէ գերազանց ուրիշ օրէնք մը չկա՞յ. թէ, զոր օրինակ, չկա՞յ յետագրածումի՞ վերջուսումի օրէնք մը. այսինքն հանգըռուաններէն՝ ուսկից առաջին անգամ անցըւած էր ցուցուած ուղղութեամբ, երկրորդ անգամ մըն ալ պիտի չ'անցընէր հակառակ հակադարձ ուղղութեամբ, թէ անգամ մը այդ զրական վիճակ ըսուած կարծեցեալ ծայրը համելն ետքը; չըկա՞յ նախագոյն վիճակներու վերագանցալու մարդկային մտքի ձկոտում մը: Բնագանցականը կրնայ յառաջիմութիւն երկիլ մանկական և նախապաշարկոս առ-

տուածաբանութեան մը վրայ. զրական վիճակը կրնայ յառաջիմութիւն մը երեւիլ վարկածային և ոչ լրւսաւոր բնագանցականի մը վրայ. բայց ատով երրեք ապացուցուած չ'ըլլար թէ զրական վիճակը կրնայ բացարձակ գոկացում՝ վերջնական անդորրանք տալ հոգւոյն կրնայ պատահիլ (ու, մեր կարծիքով, այս է ճշմարիտ օրէնքը) որ խորհրդածութիւնը, անգամ մը զրական ու գիտական վիճակի հասնելէ վիրջ, յարմարելով այն իրողութիւններուն և օրէնքներուն, որոնց կ'ուղեն կապել զայն անոնց մէջ կը վերագտնէ նոր բնացանցական մը, ու հոգին ինքն ալ խորածակելով այդ նոր բնացանցականը, միենոյն ժամանակ անոր մէջ երեան կը հանէ ամբողջ կրօնքի մը խորքը: Վերադարձումի այսպիսի օրէնք մը այնքան համաձայն է իրերու բնութեան որ մեր յիշած այդ զրպոցին հիմաղիրը ինքն իսկ տուած է անոր գրինակը, և, այդ առաջն բոլորովին զրական վիկիսովայութեան վերեւ, կանգնած է երկրորդ մը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ բնացանցական մը և կրն մը։

Մըդարեւ, կարելի պիտի ըլլար պիտի որ, եթէ այսպիս կայ վերադարձի շարժում մը որ մեկնակէտին կը տանի վերատին, պէտք է նաև ըլլայ, բնական և նախատեսուած շարժումով, նոր եղաշրջութիւն մը, որ վերատին պիտի երեցնէ երեք վիճակներուն յաջորդութիւնը, ու անոր ետեւէ նոր յեղաշրջում մը, և այսպէս յանհանս, ինչո՞ւ չէ: Վեկօյի րիօրիններու օրէնքին այս կիրարկութիւնը կրնայ ճշմարիտ ըլլար, առանց որ անհրաժեշտ ըլլայ ընդունիլ թէ մարդկութիւնը պէտք է միշտ գտանայ ըլլանակի մը մէջ, առանց երեք բառաջանալու: Անիկա կրնայ, ինչպէս ըսուած է, գառնալ պարուրածն, այնպէս որ ամէն մէկ նոր եղաշրջումին՝ մէն մի զիմայեղութիւն աստիճան մ'աւելի վեր ըլլայ նախընթաց եռարախութեան համապատասխան գիմայեղութեանէն, իր բնական կեղրոնին՝ այսինքն բոլոր իրաց կեղրոնին վերաբերմամբ մարդկութեան ունեցած այս մերձեցումի և հեռացումի կրկնակ շարժումը կերպի թէ նախագրացած են ին գամանաւակաց վիկիսովայական դպրոցներէն ումանք, որոնք ընդունած էին նաև կրկնակ շարժում մը տիեզերքին մէջ, մին վայրէլքի՝

միւսը վերելքի, ու ասիկա մեզի կը թու քողոքովին համաձայն մարդկային բնութեալ հունաւոր և միանգամայն անհուն էութեան

Եղած է նաև կարեոր գիտողութիւն մը  
որ աւելի կը սեղմէ յիշեալ օրէնքին տա-  
րողութիւնը, այն է թէ բոլոր մարդիկ եւ-  
բոլոր ժողովուրդները միւնոյն ատեն եւ  
միւնոյն արագութեամբ չեն կարեր անցնիր  
երեք վիճակները, այնպէս որ միշտ ժա-  
մանակական են անոնք իրարույ Աւելիի  
կայ. միւնոյն մարդը միշտ ցոյց տրոներէն  
կարգով չէ որ կ'անցմի երեք վիճակներէն  
Ու նոյն իսկ երեք վիճակները կուն գո.  
յակից ըլլալ իրարու ինչպէս կը տեսնուի  
հարգ մը զիտունները, որոնք կարգ մը փի-  
լիստիքաներէ աւելի զիւրանաւատ են, կամ  
կարգ մը փիլիստիքաներ աւելի զրական  
միտք ունին քան կարգ մը գիտուններ  
Այս գիտողութիւններէն այն պիտի հետեւէ  
ուրեմն թէ խնդրոյ նիւթ օրէնքը մատնա-  
նիք կ'ընէ խորհուրդի երեք վիճակներ. Հա-  
ւատք, անդրագարձեալ խորհուրդ և փոր-  
ձառութիւն, և թէ այս երեք վիճակները  
ամէն մարդու մէջ շատ բարդ կերպով կը  
խառնուին իրարու հետո Անկէց ոչինչն կա-  
րելի է հանել թեր կամ դէմ մարդոց մէջ  
կրօնքին ունենալիք ապագային. Դրական  
տեսակէտէն, այնքան ապացոյց կար հաս-  
տառիկու համար կրօնքին յաւերժականու-  
թիւնը որքան անոր աստիճանական անհե-  
տացումը: Անշուշտ աստուածաբանական  
կամ կրօնական վիճակը ենթակայական վի-  
ճակ մ'է միան, ինչպէս կ'ըսեն. բայց եր-  
բեք չէ ապացուցուած թէ, ասոր համար  
պէտք է ջնջուի անիկա. վասնզի երբեք  
չի հասկուիր թէ ինչո՞ւ այսինչ ենթակայա-  
կան վիճակը էական պիտի չ'ըլլար մարդ-  
կութեան: Հայրական սէրն ալ ենթակայա-  
կան զգացում մ'է: Կարելի՞ է սակայն ըսե-  
թէ անիկա տեղի պիտի տայ ունախօսական  
կամ իրաւաբանական գիտութեանց առջի  
վասնզի մին կը բացարէ սերումէ օրէնքի  
ները, ու միւսը՝ հայրական իշխանութեան  
վերացեալ կանոնները: Բաւական չէ, ու-  
թիւն, կը դրկնեմ, ապացուցել թէ կրօնքը  
ենթակայական եզեւութիւն մը է, հաս-  
տառիկու համար թէ անիկա պիտի անհե-  
տանայ մարդկային հոգիէն: Կրօնքին գի-  
տութիւն ըլլալէն չի հետեւիր թէ անիկա  
ոչինչ է, վասնզի ոչ ակներկ է և ոչ կա-

բնելի որ զիտութիւնը ամէն բանի տեղ բռնէ և ինքը միայնակ լեցնէ ամբողջովին մարդկամին հոգին :

Աւրիշ փիլիսոփայ մը, հոգեբանական  
տեսակէտի վրայ կանգնած, ուզած է գր-  
րապաշտ գպրցին չըրած մէկ ցուցունքը  
ինքն ընել, և ապացուցել թէ կրօնքը փո-  
խանցական վիճակ մ'է միայն և քաղաքա-  
կրթութեան ստորին մէկ ձևը: Իր ցուցունքը  
կը հանգիւ տեսակին և անհատին բաղդա-  
տութեան վրայակ: Կրօնքը, մարդկութեան  
պատութեան մէջ, ըստ իրեն, կը վերա-  
բրի չըջանի մը, որ կը համապատասխանէ  
մանկութեան վիճակին, իսկ անհատին պատ-  
ճութեան մէջ՝ երիտասարդութեան վիճա-  
կին: Արդարեւ կը տեսնենք անհատական  
կեանքին մէջ որ երիտասարդութիւնը հա-  
սակն է երևակայութեան եւ զգացողու-  
թեան, այսինքն հաւատալու և խորհրդա-  
ւորն ու անձանօթը սիրելու տրամադրու-  
թեան: Այս տրամադրութեան իսկոյն կը  
յաջորդեն խորհրդածութիւնը, որ կը լուծէ  
երիտասարդութեան հաւատալիքները, եւ  
փորձառութիւնը՝ որ կը հերքէ զանոնք:  
Մինենք բանն է որ կը պատահի մարդկա-  
յին տեսակին մէջ: Կրօնքը փայլուն և բա-  
նաստեղծական երևոյթ մըն է որ կը վե-  
րաբրի մարդկութեան երիտասարդութեան,  
հետեւաբար և տակաւ առ տակաւ պիտի ան-  
հետանայ ան, որչափ որ մարդկութիւնը  
մօտենայ հասունութեան:

Այս բացատրութեան թերութիւնն այն է որ կ'ենթագրէ ինչ որ խնդրոյ առարկայ է ինքնին, այլինքն թէ կրօնքը զուտ պատրանք մը՝ երեակայութեան քմայք մըն է: Եթէ այսպէս է տարակոյս չկայ թէ պիտի անհետանայ անփիկա, կամ գոնէ պիտի ձկոտի աներեւութամակին հետ, և ամէն լուսաւոր միտք պարտի, իր կողմէ, նըպատակ զնորդներու փարատումին, ինչպէս աջակցած են ամէնքը փարատելու կախարդութեան և քարէկութեան շնորդները: Բայց նշարթիտ է արգեսք որ կրօնքն ըստ բան մը պիտի չմայ երկ ինչէ մերկացնենք ինչ որ երեակայութիւնն է: Անոնք որ կրօնքին յաւերժականութեան կը հաւատան, ստուգապէս կը հաւատան թէ երեակայութեան կրկներեռոյթէ տարրեր բան մ'է ան: և թէ անոր բազմափոփոխ ձերուն տակ յափառենապէս կենդանի խորք մը կայ ծած-

կուած : Անշուշտ կրօնքը աւելի զգացումի քան թէ քանականութեան կալուածէն է որ կախում ունի : Բայց ինդիր է զիանալ թէ զգացումը միայն մանկութեան կամ երիտառարգութեան է որ կը պատկանի թէ՝ անհասպին եւ թէ՝ մարդկութեան հաւասարապէս : Անհասին պարագային անցնելով, պէտք է ըսել թէ զգացումները միշտ տարիքին հետ չեն անհետանար, և եթէ երբեմն փորձառութիւնը կը պաղեցնէ զանոնք, աւելի չարիք մ'է այդ քան բարիք, ու ատով չէ որ հասուն տարիքը գերի վերոյ է երիտասարգութենէն : Կրնայ նոյն իսկ ըսուիլ թէ, գեղեցիկ հոգիներուն մէջ, ըգգացումը կը մեծնայ և կը խորանայ ժամանակին հետ : Ուրիշ եթէ կրնը զգացում մ'է, ինչո՞ւ պիտի չյարատեէր մարդկութեան հետ ու անոր չափ :

Առանց չափազանցելու տիրական ազգացութիւնը զոր մարդոց միջն յառաջ կը բերէ զգացումը, պէտք է խոստովանի թէ բանականութենէն աւելի ան է որ զանոնք ներքնապէս կը միացնէ իրարու հետո թարեկամութիւնը՝ հայրենասիրութիւնը՝ սէրը ցուրտ բանականութենէն աւելի անդին կ'երթան, ինչո՞ւ պիտի չինչէր զգացում մը որ իրերու էութեան մէջ թափանցէր անդրագոյն քան ինչ որ չըներ գիտական կամ փիլսոփայական հարողութիւնը :

Անհատէն տեսակին եղակացութեան յանգող փաստն ալ արժէ չունի . վասնգի կարգ մը անհատներու հաւատքէն տարակոյսի և տարակոյսէն ժխտումի անցնելէն երբեք չի հետակի թէ միենոյն իրողութիւնը կրնայ ամենուն քով տեղի ունենալ : Կարգ մը մարդկի չունին կամ կորուսած են կը քրնական զգացումը . ատէց երբեք չի հետակի թէ այդ զգացումը պատրանք մընէ : Կարելի է անոնց համար կիրարկել կատակերգակ բանաստեղծին խօսքը . և Այս մարդը պահովաբար չսիրեր երաժշտութիւնը . ինչ որ երաժշտութեան դէմ ոչինչ չի հաստատեր : Շատեր չունին գեղեցիկին զգացումը . ուրիշներ զուրկ են բնութեան զգացումէն . կարծես թէ կան նոյն իսկ որ բոլորին անմասն են բարյական զգացումէն : Կարելի է մտածել սական որ մարդկութիւնը . պիտի կորսնցնէ յաւէս գեղեցիկին զգացումը, և պիտի հրաժարի բարյականն է : Միւնոյն հեղինակը կ'ընդունի

թէ իսէալին զգացումը չութիւնն է կրօնքին : Արդ քատեր չունին իսէալին զգացումը և յարթական շեշտով մըն է որ կը պնդեն թէ փորձառութեան գեղեցիկ լոյսերէն աւելի երկարակեաց չէ ան և նոյն քոն նական դատանքը, որ կ'աներեռութացնէ, ըստ հեղինակին, կրօնական զգացումը, պէտք էր, աւելի ևս, ցնդել ու ցրուել աւելի զաղփազփուն այն զգացումը, որ կը կոչուի իսէալի զգացում :

Եւ առաջն ոչ ոք կը պաշտպանէ այն կարծիքը թէ կրօնքը պէտք է բացարձակապէս անհետանայ մարդկութեան մէջնէ : Վասնզի գիտեն թէ միշտ պիտի ըլլան ըստորին գիտակցութեան վիճակներ, և կ'ընդունին թէ կրօնքը կրնայ ունենալ յարաբերական վիճակ մը, որ միշտ աւելի կամ նուազ օգտակար պիտի դարձնէ զայն մարդոց միջնէ . միայն կը բաւականանան ըսել թէ անհիկա ձգտում մըն է, ու մարդկութեան օրինական մէկ ձգտումը՝ անհեց տակաւ առ տակաւ ձերբազատուելու :

Մենք չենք գոհանար այս զիջումով . պէտք է աւելի մօտենանք խնդրոյն : Խնչ որ կարեոր է մենէ իրավանչիւրին, գիտնալը չէ թէ իրօք կրօնքը պիտի տեսէ ընդմիշտ, ինչպէս կ'ուզէին հաւատել մեզի, հաստատելով այդպիսի սանձի մը յաւերժականութիւնը : Խնդիրը գիտնալն է թէ կրօնքը պէտք է անհետանայ սկզբամբ, իթէ նոյն իսկ շարունակէ ստացական ոժին հետանցով : Գիտենք, զոր օրինակ, թէ պարտանքն ու վրիպանքը, որոնք՝ նոյնպէս երբեմն օգտակար են, երբեք պիտի չինցուին մարդոց մէջնէ . բայց պէտի ինչնուիլ, և պարտինք աշխատի որ ինչնուին : Այսպէս նաև կրօնքին համար, թէի պատրանք մըն է, եթէ ստորին թէկ յարաբարդէս բարիք, գիտակցութեան վիճակ մըն է, պէտք է անհետանայ, և մենէ իրավանչիւր պարտինք մերովսանն աջակցիլ որ ան չիջանի թէկ ինքնիմէջ և թէկ այլոց քով : Արդ, հարցը այս ճշգրիտ և որոշ տեսակէտէն նկատի առնելով, ես անոնցմէ եմ որոնք կը հաւատան թէ ոչ միայն ան չի կրնար, այլ և պէտք չէ անհետանալ և թէ՝ մարդկութեան էական մէկ տարրն է ան :

## ԲԱՆԱԿՄԱՐԱԿԱՆ ՀՐՈԱԸ

### ՀՆԴԵՒՐՈՊԱԿԱՆ ԿՐՈՆԸ

Առաջին նայուածքով կրնայ տարօրինակ թռիկ որ լեզուաբան մը, որ լեզուաբան է միայն, ինքովինքը ձեռնաս կը զգայ խօսելու հնդեւրոպական կրօնին մասին:

Պատճառը պարզ է. սա՞ է թէ հնդեւրոպական լեզու խօսող ժողովուրուները, շատ ուշ են ճանչցած զիրը, այսինքն այնպիսի տատեն մը՝ երր բազում դարերէ ի վեր կը կիրարկուէր արդէն ան, Բաբելոնի եւ Եգիպտոսի մէջ: Հնդեւրոպական միւս բոլոր լեզուներէն միայն սանսկրիտը, իրաներէնը, յունարէնը, և իտալական բարբառները — որոնց զիմաւորն է լատիներէնը — ծանօթ են նախ քան քրիստոնէական դարաշրջանը. բոլոր միաները, ոլուերէնը, պալդիկերէնը, գերմաններէնը, կելտներէնը, հայերէնը, ծանօթ են յետ Քրիստոնէ դրտ դարուն — մասամբ շատ աւելի ետքը — և քրիստոնէական բնագիրներուն: Արդ, աւելի քան ուրիշ ամէն պատմութիւն, կրօններու պատմութիւնը պէտք ունի ընապիրներու, և այնպիսի ընապիրներու որոնք ծնունդն եղած ըլլան ուսումնակիրուելիք ժողովուրոցի լեզուին նոյնիսկ: Անկարելի է՝ ուրեմն հնդեւրոպական լեզուի պատկանեալ ժողովուրոցներու համար՝ հին կրօններու պատմութիւնը պէտք ունի ընապիրներու:

Լեզուաբանութիւնը անհնար է որ պատմութեան տեղը բռնէ, ու ատոր չի հետամտիր ան, բայց առ ի չգոյէ ճշգրտումներու զորս պիտի հայթայթէին շարայաբեալ բնագիրները, կը մասուցանէ գէթ նշմարանքները միայն, զորս մարդ կրնայ յուսալ դարաշրջան մը մասին, որ ոչ մէկ ուղղակի վկայութիւն թղած է մեզի ոչ իր գործերուն և ոչ իր մոռածումին վերաբերմամբ: Բայց և այնպէս, նախ քան լեզուագիտութիւնը հարցագննելը, հարկ է պարզել ճշշդիւ թէ ինչ կարելի է ակնկալել անկէ:

#### I

Թաջածանօթ է թէ Ասիոյ կարգ մը լեզուները, և գրեթէ եւրոպայի բոլոր լեզու-

ները, կը պատկանին միննոյն խումբի մը, զոր յարմար նկատած են կոչել Հնդեւրոպական լեզուախումբը. զոր Գերմանները կը կոչեն հնդկացերմանական: Անոնը կամայական է և մեծ կարեռութիւն մը չունի:

Հսկելը թէ սանսկրիտը, պարսկերէնը, սլավերէնը, գերմաններէնը, կելտարէնը, յունարէնը, հայերէնը հնդեւրոպական խումբը լեզուներէն են, հաստատել է թէ վերոշեալ լեզուները զանազան այլափոխումներն են միակ և նոյն լեզուի մը: Այդ լեզուին մասին ոչ մէկ ուղղակի վկայութիւն չունինք. վասնզի ան երբեք չէ զրուած: Բայց խնդրոյ առարկայ այդ լեզուներուն ծագման նոյնաթիւնը կը բացատրուի կարգ մը նմանութիւններով. և այդ նմանութիւնները քմահանոյիքի կամ զիտուածի արդիւնք չեն բնաւ. որովհետեւ լեզուներու զարգացումը կը հապատակի օրէնքներուն, այս պատճառաւ ճանչցուած լեզուներէն իւրաքանչիւնին, եւ միեւնոյն լեզուախումբի միւս բոլոր լեզուներուն միշեւ համապատասխանութեանց դրութիւններուն այս ամբողջութիւնը կը կոչուի հնդեւրոպական լեզու, կամ պարզապէս՝ հնդեւրոպերէն:

Իրապէս, ի մասին այն լեզուին, որուն գոյութիւնը կ'ենթագրեն բաղդատական քերականութեան ուսումնասիրած համապատասխանութիւնները, ոչնչ գիտենք: Զենք գիտեր թէ ինչպիսի մարդիկ խօսած են զայն: մարդերէ որոնք այսօր կը խօսին հնդեւրոպական զանապատճեն լեզուներ, ոմանք երկանագլուխներ են (dolichcephales), և ուրիշներ տափագլուխներ (brachycephales), ու մանք թխամորթ են, և ուրիշներ խարտեալ, ու մանք խոչոր կազմով են, և ուրիշներ մանրակամ, ու ճիշդն ըսելով, մեծ մասը բազմախառն ցեղեր են. ո՞ր ցեղը կը խօսէ հնդեւրոպական լեզուն՝ չենք զիտեր. չենք գիտեր նոյնիսկ խանոն թէ՝ անխառն ցեղ մընէրոր կը խօսէր զայն: Զենք գիտեր թէ ո՛ւր կը խօսէր այդ լեզուն. երբեմն Ասիոյ մէջ կը ցուցնեն անոր տեղը. յետոյ զայն փոխադրեցին եւրոպայի ամէն կարգի մարդերուն մէջ, վոլկայի տափաստաններէն մինչեւ կարաթեաններ, Կարբաթեաններէն՝ Սկանտինավլիս, և Սկանտինավլիայէն՝ Լիթուանիս. և զնուական փաստեր կը պակախին:

տեղ մը կանգ առնելու : Չգիտցուիր թէ ե՞րբ խօսուած է այդ լեզուն . լաւ կը տեսնենք թէ զանազան բարբառները ինչ չափով կը տարբերին իրարմէ . բայց տակաւին յարափոփոխ է արագութեան աստիճանը , որով լեզուները մէկ կամ միւս ձեւը կ'առնեն , կարելի չըլլար ոչ մէկ , նոյն իսկ միրձաւոր եղակացութեան յանգիլ :

Հնդեւրոպերէնը ուրեմն լեզուարանական համապատասխանութիւններու գրութիւն մըն է , որ կ'ենթազգրէ Ք լեզու մը , խօսուած Ք մարդերէ , Ք վայրի մը մէջ , Ք ժամանակի մը ընթացքին :

Համապատասխանութեանց այս դրաւթիւնը մեծ կարեղորութիւն ունի անով որ , թոյլ կուտայ ճշգրոյշեու թէ ի՞նչ յարաբերութիւններ կը պահեն ընտանիքի մը լեզուներու միջնորդ կրենց միջնորդ կ'անդամարիւու գէթ գիտաւոր գիծերը այդ լեզուներու զարգացումին՝ բնագիրներու շրջանը անմիջապէս կանխիող զարերու ընթացքին : Այսպէս հնդեւրոպական լեզուներու իրաքանչիւրին պատմութիւնը գէթ որոշ չափով մը կ'երկարածուի մինչեւ այն շրջանը ուր այս բուրու լեզուները մի էին : Աւելորդ է այսօր աւելցնել , թէ այս շրջանը նախնական շըրջան մը չէ , և թէ բաղդատական քերականութիւնը զմեղ զգալի կերպով չի միրձեցներ լեզուին ծագումին . Հնդեւրոպակերէնը և անախնական չէ , աւելի քան կնաւուրց բարելոններէնը , կամ կին եղիպատերէնը , ուրնը բացարձակապէս չեն Շնախնական :

Այստեղ քննուելիք համապատասխանութիւնները անոնք են միայն որոնք մեզի տեղեկութիւն կուտան բառամթերային իրողութեանց մասին : Որոշ է թէ , եթէ համապատասխանութիւն մը , լեզուարանական դրութեան մէջ ցոյց կուտայ գաղափար նշանակող բառի մը գոյութիւնը , պէտք պիտի ըլլայ այդ գաղափարը վերագրել այն ժողովութեան որ կը խօսէր այդ գրութեամբ ենթադրուած լեզուն : Բայց այս տեսակ եղակացութիւններ անհամաժտորէն չափազանց տարածամ են . բառերուն կապուած գաղափարներ կը փոխուին յաճախ , մինչ բառերը անփոփոխ կը մնան : Բաց աստի օգտագործելի իրողութիւններ սակաւաթիւնն , վասնզի միայն ամենէն ընդհանուր եղարերուն համար համապատասխանութիւններ կան . ամէն ինչ որ յատկարանական և մաս-

նաւոր է , յատուկ է խումբին լեզուներէն իւրաքանչիւրին , եւ համապատասխանութիւնը չունի ոչ մէկ ուրիշ մէջ : Բաղզատական քերականութիւնը ուրեմն կարող է լոկ անորոշ , անկատար և յաճախ կասկածալից ցուցմունքներ միայն ընել հնդեւրոպական լեզուի կողմէ ենթազդրուած ժողովուրդի մը քաղաքակրթական վիճակին մասին . այդ մասին երկար ատեն տարածուած են պատրանքներ , որոնցմէ այժմ իսպառ ձեռնթափ են եղած :

Որչափ ալ որ քիչ բան պէտք է յուսանք , արժան է սակայն գարձեալ յանձն առնել տաժանքը հարցաքննելու հնդեւրոպական լեզուարանութիւնը , և զննելու ինչ որ կրնայ ան ըսել մեզի կրօնական գաղափարներու մասին՝ ժողովուրդի մը՝ որ ծընունդ տուած է Ասիոյ Նշանակալի մէկ մասին , և գրեթէ բովանդակ Նւրոպայի կողմէ կիրարկուած լեզուներուն : Հօն այս կերպը գործադրելով , կարելի է ստանալ դոյզն չափով եղակացութիւններ , որոնք անշուշտ չեն կնար պատասխանել ընդարձակ այն յոյսերուն զորս երբեմն կը մնուցուէին այդ մասին . բաղդատական քերականութիւնը զօրեղապէս զարգացած գիտութիւնն մը եղած չէ , մինչդեռ լեզուարանութեան վրայ կիմուած բաղդատական զեցարանութիւնը չատ զիւրաւ կրնայ քանի մը էջերու մէջ ամփոփուիլ , բայց այդ մի քանի էջերը կ'արժէ որ գրուին , որովհետև կարելի է անոնց մէջ արձանագրել ստոյգ արգիւնքներ , ուրնց համազօրը ոչ մէկ ուրիշ բան կրնայ հայթայթել :

## II

Ճշգրիտ համապատասխանութիւն մը , մին ամենէն յստակներէն , և ամենէն ապահովներէն , զորս կարելի է գտնել ամբողջ հնդեւրոպերէն բառամթերքին մէջ , կը հաստատէ գոյութիւնը և Աստուածութիւնը գաղափարը նշանակող եղիրի մը . սանսկրիտերէն devah-ն է ան , լիթուաներէն՝ dēvas , կին բրուսերէն՝ deiws (սեռ . = deiwas) . Լատիներէն՝ deus (կոչական diue և այլն) , կին իրաւանտերէն՝ dia , կոլուերէն՝ devo (devognata-ի մէջ , «Աստուածէ ծնած» յատուկ անուն) , կին իսլանտերէն՝ tīvar (յոգնակի) : Այս համապատասխանութիւնը կը բացարուի deiwoς տարագով , որ հազիւ թէ

կուռայ գաղափարը այն բանին որ կընայ  
Ալեալ վերերեալ ձեւերով ներկայացուած  
բառը, կը տեսնենք թէ եղը չէ սահմանա-  
փակուած Հնդեւրոպական կալուածին մէկ  
մասին մէջ. անոր կը հանդիպինք այդ կալ-  
ուածին արեւելեան եւ արեւմտեան երկու  
ծայրամասերուն վրայ. եթէ չերեւիր ան  
սլաւերէնի մէջ, կայ սակայն Պալթիկ բար-  
պաններուն մէջ որո՞ք սերտիւ ազգակցած  
են անոր. եթէ պահուած չէ յունարքէնի մէջ,  
բայց կայ հաւասուրապէս հին ածանցի մը  
մէջ. յունարքէն ծօս, որ նոյն է սանսկրիտ՝  
diyugha- «երկնային», և լատիներէն՝ dius  
«աստուած»:

Ուրեմն ի թէ տեղ մը իրաւունք ունինք խօսելու հսկելոպելուն բասի մը մասին, և ո՞ւ է այդ տեղը: Ձեւը ամէն ուրեք այն ձեւն է որուն սպասել կուտան ձայնական համապատասխանութեանց օրէնքները: Այս օրէնքները բացարձակապէս կը մերժեն այն գաղափարը թէ՝ յունարէն ծէ՛ս, յարաբերութիւն չունի բնաւ լատինիրէն ծես-ին հետ. ծէ՛ս-ի ծագման մասին զանազան վարկածներ են, որոնցմէն մին, որուն համեմատ, ծես իր ծագումին մէջ շատ համեմակը և շունչ, և հոգին, անընդունելի չէ և նոյն խոկ չմշարտանման է. այս կտտին շուրջը որեւէ հաւասարում անկարելի է. անտարկոյս մէկ բան միայն զիտենք, սա է թէ ծես չի համապատասխանէր լատինիրէն ծես-ի: Ստուգաբանութեան, ինչպէս ամէն զիտական խնդիրներու մէջ, առաջին երեսութիւնները խաղուսիկ են:

Deiows-ի իմաստը ամենէն ընդհանուր կերպով և աստուածութիւն է . ու այս իմաստը նոյն է ամենօւրեք . ընդհանուր եղանակով մը կի՞ն աստուածները նշանակելէ զերջ, բառը բաւական ճնունութիւն ունեցեր էր պատշաճներու հրէա-քրիստոնէական միակ Աստուծոյն ալ, ու մենք գեռայն կը գործածնենք քրիստոնէական Աստուծոյ և միանգամայն բոլոր աստուածներուն Տիխյանի հրանակներ կը զարտուղի, բայց ոչ էական կերպով. Աւետարայի ձանաները աստուածներ էին, այլ ոչ մարդկային էակներ, Աստուածներու թշնամիներ, գեւեր, «Աստուծոյ» համար հոս կայեղը մը, որուն ընդարձակումը հեռուն չերթար. կի՞ն պարսկերէնի հաց-ն կը վերապնուի միայն սպաւերէն bog-ին մէջ. ա-

նոր կիրառութիւնը չի տարեկիր սակայն  
deiwoſ-ինէն։ Անօգուս է խօսիլ գերմանա-  
կան բառին՝ goſt-ին մասին։ վասնզի կզշիա-  
ցած է։ և սուսքամնութեան մասին են-  
թագրութիւնները կրնան աւելի կամ նուազ-  
հաւատալի ըլլալ։ բայց ոչինչ կ'ըսեն հնդ-  
եւուասան հոգոցութեանց մասին։

Եթէ ձեալոս բառը կզղիացած ըլլար,  
լեզուաբանութիւնը աւելի բան մը պիտի  
չուսուցանէք, քան պարզապէս և աստուա-  
ծութիւնն զաղափարին գոյութիւնը, ինչ  
որ շատ բան մը պիտի չըլլար. բայց բարե-  
բախտաբար, բառը մաս կը կազմէ որոշ և  
ծանօթ ինումբի մը, և կրնանք ճշդորոշել  
թէ Կոգեւրոպերէնը ինչ տեսակ ծանօթովք-  
նիր կը մասնանչէ, նշանակելու համար  
և աստուածութիւնն ու:

Վետայական սանսկրիտը բառ մը ունի,  
ծափն, որ միանգամայն կը նշանակէ՛ և եր-  
կինք և ռափի ։ այս բառը բաւական բարդ  
հորվում մը ունի, թէեւ համաձայն՝ հնդ-  
երոպական թաւալումի կամ յեղումի ընդ-  
հանուր կանոններուն ։ և այս բառին կը հա-  
մապատասխանէ յունարէն ծանօթ բառ մը,  
որ անունն է մասնաւոր, բայց յայնապէս  
երկնքի Աստուծոյ մը, վասնզի այն Աս-  
տուածն է որ կ'որոտայ եւ կ'անձրեւէ ։  
յունարէնի մէջ նև, «կ'անձրեւէ»։ Զես՝ ն-  
է (Zeus), Զես նև «Զես կ'անձրեւէ»։

**Աւղա.** — սահսկրիտերէն՝ dyauh, յուն  
նարէն՝ Ζεύς.

*Sṛṇi.—* *սանսկրիտերէն՝* *divé,* *յունա-*  
*րէն՝* *Διϝέ.*

$Z_{Jg} = \text{սանսկրիտերէն}$  dyām, jn̄ānma-  
rէն, Zñv'(α):

Լատիներէնի մէջ ալ կը գտնուի միեւ-  
նոյն բառը, բայց աւելի բարդ ձևերու ներ-  
քեւ, վասնզի այս նոյն բառը հայթայթած  
է բազմաթիւ եղբեր, որոնցմէ միայն երկու  
գլխաւորները նկատի պիտի ունենանք: Մին  
առնուած ուղղականէն, կոչականէն, տե-  
ղականէն, կը յատկանչէ մասնաւոր աս-  
տուած մը, որ բոլորովին նման է Յεնս-ի  
juppiter, Յεնպատը-ն է ան, ոով հայր Zeus-ի  
է. օսկերէնը Govei-ի գով անի Dinevi, ևն  
կին յատիներէնը Diouei Dioue. բայց սանս.  
կրիտերէն ճան կը համապատասխանէ լա-  
տիներէն diem «տիւ», և այս հց. ը տեղի  
առնուած է կազմութեանը լատիներէն բառը  
մը, dies «տիւ»: Առանց լեզուաբանական

մանրամասնութեանց մէջ մտնելու, կը տես-  
նենք թէ գոյութիւն ունի հնդեւրոպական  
բառ մը որ ներկայացուած է dyous, dyem,  
diwos և այլով, որոնք կը նշանակեն «եր-  
կինք» և «տիւ»։ և այս բառը անմերկորէն  
պէտք է խմբակցի դեivos, «երկինք»ի և  
diyos, «աստուածութիւն»ի հետ։

Ուրեմն դեivos բառին ստուգաբանաւ-  
կան արժէքը ճշգուած է. հնդեւրոպական  
«աստուածը» լուսաւոր ու երկնային էակ  
մըն է. աստուած՝ լուսաւոր, երկնայինն  
է։ Ու այս իմաստը երկար ատեն մասցած է  
խօսող ենթականերու գիտակցութեան մէջ.՝  
արդարեւ փիններէն՝ պալթիկ բարբառներէն  
փոխ ստացած է այն բառը որ հոն ներկայա-  
ցուած է կին բրուսերէն դեivosով և միթուա-  
ներէն ճենափառ։ արդ, փիններէն լավ բառը  
չի նշանակեր «աստուած» այլ «երկինք»։

Հնդեւրոպական «աստուած» մին գաղա-  
փարը գարձեաւ կը ճշգուած է կ'ամրողշա-  
նայ ուրիշ զիտողութեամբ մը։ «Աստուածոյի  
գաղափարը վերացում մըն է», որոն կը  
հասնինք մասամբ՝ արտաքանացնելով մարդ-  
կալին փորձառութեան կարգ մը գաղափար-  
ները, և մասամբ՝ ուրանալով փորձառու-  
թեան կարգ մը ուրիշ գաղափարները. այն-  
պէս որ մարդուն և Աստուածոյ միջև էաւ-  
կան տարրերութիւն մը կը ստեղծուի Քանի  
որ մարդը երկարու և մահկանացու էակ  
մըն է, աստուածները պիտի ըլլան երկնա-  
յին և անմահ։ այս երկու գաղափարները  
յաճախ կը նկատուին Հոմերոսի մէջ. զոր  
օրինակ՝ այսպէսով կը տարուինք մարդը  
հակադրաբար անուանելու թէ՝ «երկրաւոր»  
և թէ՝ «մահացու»։

Աստուած երկնաւոր ըլլալով մարդը եր-  
կրաւոր է. ասկէ՝ մին այն զիտաւոր եղբե-  
րէն որոնք ամարդ» կը նշանակեն հնդեւրո-  
պական եղուուներուն մէջ. լատիններէն՝ homo.  
սիկրէն՝ humus «մարդ»։ գոյթերէն՝  
gumā. կին բարդը գերմաններէն՝ gomo (որ կը  
պահուի գերմաններէն «խօսեցեալ», Bräutigam,  
բառին մէջ), կին իսլաններէն՝ gume.  
լիթուաններէն՝ (յգն.) zmonës, այս բառը  
կրնայ մերձեցուի երկիրի անունին. լատի-  
ներէն՝ humus. յունարէն՝ χαμάλ. լիթուա-  
ներէն՝ zemé. կին սլավերէն՝ zemlja. զեն-  
տերէն՝ zem. կրկնալը՝ սանսկրիտերէն՝ ksam-  
jñ. յունարէն՝ χών։ Dieu բառը և homme  
բառը կ'ապրին տակաւին ֆրանսերէնի մէջ.  
սկզբանական իմաստը կորուած է. միայն  
լեզուաբանը անոնց մէջ կը նշմարէ երկ-  
նաւոր էակը և երկրաւոր էակը — բայց  
այժմնան ֆրանսերէնին գործածական լիզ-

ուին այս երկու բառերը վկաներն են կին  
իմացումներու, որոնք մասամբ ալ զեռ  
կան. Աստուած երկնայինք չէ այլ ևս, բայց  
միշտ երկնայինք մէջ է։ միշտ է թէ աշխարհի  
մեր արդի իմացումն մէջ, Գայլիչուէն և  
Կոպենիկուէն ի վեր, ալ այդ նշանակու-  
թեանը չունի ան. և թէ խորհող մարդը չի  
կրնար այդ իմաստով ըմբռնել և մեր երկ-  
նաւոր հայրը։ բայց երկիրը ի զուր կը  
դառնայ, ի զուր գիտենք թէ այլպէս է։

նորէն միշտ երկինք կը նայինք աղօթելու  
համար։ Հին բառերը կորսնցուցած են ի-  
րենց նշանակութիւնը ու կին գաղափարներ՝  
իրենց արժէքը. բայց սովորութիւնները և  
շարժուձեւերը կը տեսնեն նոյն կերպով։

Աստուած, ըլլալով անմահ, մարդը  
մահկանացու է, և Հոմերոս որ «Ճիբթօւս-  
անմահներ» կ'որակէր աստուածները, յա-  
ճամփ մարդերը կը կոչէ սթրօտ — մահկանա-  
ցուներ։ Կամ ուրիշ ձեւով մը մօրու։ նոյն-  
պէս հայերէն կ'ըսուի մարդ, և այս բառին  
իմաստը կորսուած է պատմական գարաշըր-  
ջանի սկզբէն։ հայերէն «մարդ»՝ «homme»  
կը նշանակէ, և ոչ թէ «մահկանացու»։  
կին պարսկերէնը նմանապէս ունի martiya,  
և արդի պարսկերէնը՝ mard.

Մարդուն այս յարանուանումին, ուր  
արմատէն, որ կը նշանակէ «մեռնել», չեն  
նանդիպիլ արեւմտեան բարբառներուն մէջ։  
բայց իրանտերէնը ունի յոյշ նման անուն  
մը. իրանտերէն մայն «մարդ», ածանց  
մըն է գոյթերէն diwans (մահ), և գերմա-  
նական տօդ բառերուն աղգական ձեւէ մը.  
գաղափարը միեւնոյնն է, թէև լեզուաբա-  
նական շինուած քը միեւնոյնը չէ։

Վերջապէս, Հոմերոսի համար, աս-  
տուածները ըբարեցաց արգեկիններ են, և  
այս բառին, այս ծանօթոյքին վաղնջականու-  
թիւնը կը տեսնուի իրանական և սլավական  
անուննին մէջ. սանսկրիմ՝ dhagah բառը մի-  
անգամայն կը նշանակէ ըբաշխուող բարիքը, և  
թէ «բարիք բաշխող Աստուած»։ և նոյն  
այս բառն է որ կը գտնուի կին պարսկերէն  
baga- և սլավերէն՝ bog-ի մէջ. նոյն սլավե-  
րէնի մէջ սիօ և ne-bog կը նշանակեն «աղ-  
քատ» (այն որ մաս չունի հարաստութենէն)։

Այսպիսի է հնդեւրոպական «Աստուած»։  
իմացումը. երկնային և լուսաւոր, անմահ,  
պարգևիչ բարիքաց. և այս ըմբռնումը այժ-  
մեան Եւրոպայի մէջ, ժողովուրդի մարդէն  
շատ հեռացած չէ։

Թրգմ.

A. MEILLET  
ԺԻՐԱՅՐ ՄՐԿ. ՈՍԿԱՆԵԱՆ  
(Մանցեալ յաջորդալ)

## ՏԵՂԵԿԱԳԻՐ ՔՆՆՈՒԹԵԱՆ

Պ. Ա.ՐՃԱԿ ՍԱՀՐԱՍՍԽԱՆԻ

«ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՅՆ ՊԼՏՄՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԼԵԶՈՒՆ ԸՍ ՍԵՊԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ»

ԴՐԱԽՏԻՆ

Գ. Արշակ Սաֆրաստեանի այս 389 մեծագիր էլեքտ բայկացեան գործը կը ներկայանայ իրը «պատմաննական մի փառ» և կը սկսի 20 էջնոց նախորդանով մակ, որուն համաձայն այս աշխատաթիւը բաժնուած է երեք մասերու, բացի ընդարձակ ներածութեան: Ժը (էջ 30-83):

Այդ երեք բաժանումները զասաւարուած են այսպէս:

Ա. Մ.Ա.Ա.

1. Հելինական հին աւանդութիւնը (էջ 90-142).
2. Հայուսան եւ հին հելինական աւանդութիւնը (էջ 146-236).
3. Հայուսան եւ հին պատկական աւանդութիւնը (էջ 237-261):

Բ. Մ.Ա.Ա. Հայոց պատմական աւանդութեան սկզբները (էջ 263-326):

Գ. Մ.Ա.Ա. Հայոց լեզուի նախատերեր (էջ 329-388):

Այս հասուածներուն միջանկեալ՝ Գ. Սաֆրաստեան նշանակած է աղբիւներու ցանկեր (տե՛ս էջ 84-89, 144-145, 262, 327-328, 389):

Հայ աւելորդ ըլլայ լիտել տալ թէ Գ. Սաֆրաստեան իր նշանականին մէջ իր Գ. Սահնակակած է «Անպարտական ապացոյներ Հայոց աւանդութեան վայեկանաւորեան», սակայն այս մասը կը պակէսը ենուագիրն մէջ և անոր տեղը գրաւած էր «Հայ լեզուի նախատերերը, համարած անուագական խառացուածը, որ շատ աւելի համապատասխան էր իր երկասրութեան անուանին և նպաստակին»:

Սակայն Գ. Սահնական իրայատակ ըմբռուած մը Ան. Նկատելով որ տիերը ունի անսահման ընդարձակութիւն, հաստատելու համար յօրինուածական ներզանակութիւնը որ կայ Հայոց գրաւոր աղբիւներին եւ սեպականին զնուոթեան միջնու (տե՛ս էջ 19), կը յայուն թէ ինքն «յառաջ քրիւթեան» է նետազութեան հինաւան գիծերն եւ զանոնը պարզապնոյ յատկանչական նմոյշներ և փրեթ ապացոյց Հայոց լեզուի ծագման եւ պատմա-աշխարհազրական անունների զարաւոր նախառութեան, ներկայացուցած է մի քանի խալկան գրաւոր ներկայացուցած է զանոնը հայկական գրեթեն ու բարբառային աւանդութիւններուն:

Այս կերպով երեսն կուգայ թէ հակառակ իր խորդութիւնը որ ընհանութիւնն մը կ'ընդունէ, չործէ իր պարանակութեամբ մասնաւոր կէտերու շորջը կը դասնայ, և չանին նպատակ իսկապէս Հայոց հանգոն պատմութիւնը տալու, այլ միայն գրուած է պատմական մտածութեան

առարկէզ բանալու և ներկայ սերունդին մոտաւորական և նախածոնութիւնը հրահնելու (էջ 20), քանի որ ողպալի է ներկային մեջ մէջ տիրոց պատմական ծանօթութեանց որպակն ու քանակը:

Իր տեսութեամբ խոշոր յեղաշբումի առջև կը գտնուինք, քանի որ զվերշին տարիներու հղուարտակն յայտնիքիւները զրաւոր վիպայտիւններու հայպացուցանն որ Հայաստան աշխարհը, եւ ուրիմ անուանին մէջ եւ դրանութեան ապրող ժողովուրդը աշխարհիս ամենաճին ժողովուրդին է կողնուին մէկն է իրէ ոչ ամենաճինը (էջ 1), բէ Հայ ապնէ ապնին յատկութիւններ աւնեցած է (էջ 2) և եղած է աշխարհի հնագոյն քաղաքացակիթ ժողովուրդը, ունենալով բնութենէն օժառուած հայրենիք մը, որ զինքն զարծուցած է զվերանձն, առատաձեռն եւ ինքնամփակ (էջ 5) և միւնքն առեւն երբեք ձեռնտու եղած է զազային-պետական մի փիլիսոփայութեան զարացան և ուրիմ քաղաքական մտածողութեան (էջ 5):

Գ. Սաֆրաստեան ապատմական մտածողութեան րացիոնական լոյութեան արդիւնք կը նկատ հայ բարդութեանց զէմ, յայսնեւով թէ Հայ ապնէ զրգոնին ու խոսողները ամենէն առաջ լի զարդ եղած է զդախուն և նանորինակ մի շարք անհինն եւ թիթեանքութեան ընդհանրացումներու (էջ 7):

Գ. Սաֆրաստեան կը ծառանայ բոլոր այս բացարական յայտարարութեանց զէմ, յայսնեւով թէ Հայ ապնէ զրգոնին ու խոսողները ամենէն առաջ լի զարդ եղած է զդախուն և ֆիզիքական երկուութեանը իրենց հարաբեկութիւններու ու զուուներու մէջ պատմութեանց վականական բնագրերով եւ բարդատական առաջների մինքնանույն խորպակութիւններու մեռք բորուած ծանօթութեան կամ համազում, այլ թուրախունն կը կրկնեն ինչ որ խած են մի ուրիշէ կամ կարդացած են օտար բարձութեանց յատկացաւած թերթին հրատարակութեանց մէջ (էջ 7):

Եւ իր որինակ քննութեան առևելով՝ «մեր ժողովրական հասկացողութիւնների լոյնին տակ» Հայաստանի աշխարհազրական զերքը, կը շանայ ապացուներուն թէ ամներն ու որ օտար զրուների ներջանութեանց մեջ մէջ բափանցից Հայանանի աննպան թիրքի եղերուարազը (էջ 9):

Այսպէս կը ներկայացնէ վերջին յիսնամեայ մտաւարական վերջանութեան շըշանին մէջ զայտութեանը երկու ներհակ զպրոցներու ի մասին

Հայոց պատմութեան մշակումին, մին նախազառող ազգային աւանդութիւնը և միւրու տար պատմագիրները, և ինք և նու այս գործին մէջ էը յայտարաբէ թէ ափիտի ապացուցանէ զիտական հիմնենիդով որ Հայոց պատմական աւանդութիւնը եղակիորեն վաւերական եւ ուղիղ է և ցոյց տայ աւանդութիւնների թնական արժէքը՝ ըստ Արեւադրտի բանախական զիտութան (էջ 13): Ան հերեւութիւնը յոյն է հումէկան աղջրենինքն վաւերականութիւնը և կաստանելով թէ է լավան զիտերի մէջ արմատապէս ուղիղ եւ վաւերական է Հայոց ազգային աւանդութիւնը թէ Խորենացին մեզ աւանդա է միշոց սոտգիր զայն, թէ բարձրութիւն մանրամասնութիւնների վերաբերման եղած է համեստ եւ զգոյց, իրեւ հաստատացաւ ի ոտնելու մէջ անապահութիւնը անապահութիւնը պահպահութիւնը մի միայն այս իրողութիւնները, որոնք իրեն վեր կը թուէին ամէն կասկածէ: (տե՛ս էջ 18): Առ-բանի Գ. Արշակ Սաֆրատանեան իր նախարարութիւնները մէջ կը հաստանայ մեզ կատարէլ դրական աշխատանք մը, սեպագրական արձանագրութեանց պէս զիտական աշխարհէն ընդհանուրին ընդունաւած ամենավաւերական աղջրենինքն ընդուներու, զիտութեամբ (էջ 18-19), հաստատելով վաւերականութիւնը մեր Հայ պատմագիրներէն զիտի առնելութեան — որ պատմութիւնն կոչէլ կը վարանի Գ. Սաֆրատանեան —, ասկան զգրատարար մէջի յառախար կը թողու, վանդզի իր աշխատաւթեան մէջ աւելի հերթութեանը քան թէ հաստատումներու: Կը հնագիրնենք, ինչպէս պիտի տեսնուի յաջորդ էջերուն մէջ, ուր պիտի ներկայացուին հաստատած առ հաստատած իւրաքանչիւր մասի բավակառութիւնը:

### Ն Ե Բ Ա Ե Ո Ւ Թ Ի Խ Ն

Որէ գործի ներածութիւնը գործին ընդհանուր բավանդակառութեան հետ կապ ունեցող հախամատ մը կամ ընդհանուր տեսութիւնը մը պէտք է ըլլայ, սակայն Գ. Սաֆրատանեան ներածութիւնը աւելի բարբորին արարագիր մը: Անկան պատմական շըշանի մը լուսաբանութեան նորիրուած առանձին հաստատ մըն է կամ աւելի ճիշդ՝ պատմաբանակարգական անշատ յօդուած մը: որ բնաւ իր ներածութիւն չէր կրնաց ներկայացութիւնը և նու ընդհանուր տեսութիւնը մը չէ որ կը պարզուի՝ ընթերցուը պատմատելու համար բռն գործին, այլ փարձ մըն է Հայաստանի պատմութեան մուշ մնացած մէկ շըշանը (Յ38-606 ն. Գ.) (էջ 39), ուր արձանագրութիւնը կը զադին և Ուրարտու կամ Խալստան կ'անետանայ, լուսաբանելու ոչ թէ սուր աղջրենինը և ինչպէս ըստ են ցարդ շատեր — այլ մեր աւելութեան տարազներով:

Սեպագրագուները ամսէս կը կարծեն թէ պաղին և Ուրարտու կամ Խալստան կ'անետանայ, լուսաբանելու ոչ թէ սուր աղջրենինը և ինչպէս ըստ են ցարդ շատեր — այլ մեր աւելութեան տարազներով:

Եւ, քանի որ Կիաքսար չէր կրնար առանց Աւարտուն նուանած ըլլալու Ալիս հանիլ, Լի-դիոյ զէմ պատերազմ մզելու համար 585 Մայիս 28ին (էջ 35):

Այս տեսութեան մէջ Գ. Սաֆրատանեան կը տանէ զիտական այլանդապութիւններ եւ զոււարահանդր մերմեցութիւններ, ... ծեւական հակասութիւններ (էջ 35), տուասպիկների մի շարս եւ բոյրուփին անապարի աւանդութիւններ, զիթէ բորու այնան զիտակառապատճեն Հերոդոտոսի հնարամիտ զրչէն (էջ 35): Իրեւ համար կասկածեկի է Քայէս իմաստառէրին գոյութիւնը (էջ 36), Նոյնպէս հա-կասական՝ կիաքսարի մասնակցութիւնները լիւզացաց զէմ կափէն, քանի որ ըստ Հերոդոտոսի արդէն ան մեռած պիտի ըլլա ար հոգի 593ին (ն. Բ.), մտաւարապէս տարօ տարի տառի 585ին: Իրաւամբ կը շշատէ թէ Խուսաս Գ. Գ. գահակալութեան և մահուան թաւականները (605-585) պարզապէս ենթագրութիւններ են և ոչ թէ առնուած արձանագրութեանները (էջ 38):

Այս բոլոր փատումները կը ջնայ հաստատել որպէս փատուերով, առանձին առանձին քննութեան առնելով:

1. Մարական մեծ կայսրութեան և Մարաց ինդիրը.
2. Լի-դիոյ և լիւզական կայսրութեան խընդիրը.
3. Կիաքսարէսի հարցը:

Ա. Մարական մեծ կայսրուին և Մարտ հաստատէ (էջ 40-63) դրաւած է հաստատելու համար թէ մի առանցիւ է մարական կայսրութիւնը և Մարաց պատմութիւնը, որոնց մասին Հերոդոտոսի և այլ գասականաց տեղեկութիւնները կու տայ, ինչպէս նաև Մար թագաւորներու ժամանակարգութիւնը, ըստ այլեայլ աղջրենինը, լի հակասութիւններով, որոնք եւրոպացի զիտուններու ալ աննշար չեն մնացած (տե՛ս էջ 41-43):

Ի եղակացութեան համաձայն՝ առաջին անդամ Մարք պատմութեան բեմին վրայ կ'երեւին Մասախ (Mada) և Ամասախ (Amada) յորդիշաւմներով, ուրիշ աղջրեալ արքքին 835ին (ն. Գ.), Սաղմանասար Գ. Գ. արձանագրութեան մէջ (էջ 58) և անկէ յետոյ ալ Մար կը յիշուին մինչեւ Մարգոն աւելի կամ պակաս նոյն ծեւերով եւ միեւնոյն տեղիրերով: Գ. Սաֆրատանեան ընյանցնելով այդ հնազան տեսքառունները, Կ'ըսէ, աշիներեւ կը զտոնայ որ այլ երկիրներն ու ծոգովորները կը տարածուին Համաստանին մինչեւ կովկաս եւ կասպից ծովով (էջ 58):

Բայց իր տուած, ինչպէս նաև Թրօֆ. Խաչատրեանի Հայաստանին ևս, որչ աստմարինը գործին մէջ տրուած ընդարձակ տեղեկութիւնները (տե՛ս մասնաւրապէս էջեւ 155-158 և 204-214) և մասնաւրապէս Գ. Սաֆրատանեանի Սէրուէն քաշած հաստածները (տե՛ս էջ 58-61), քիչ շատ կը լուծեն Մարական հարցը, և բոլորինին ալ նոր չեն իր տեսութիւնները:

Ի իսկ վկայութեամբ կը հաստատելի Մարեւուը գոյութիւնը, անսնց Աւրարտուի հետ բա-

խորհեք ունենալը (էջ 52-53) և բնկնումը, սակայն անոնց ոյժ մը կազմելը, քանի որ ինքն իսկ այլուր (տե՛ս էջ 32) կը հաստատի թէ մ612-606 տարիներին (Ն.-Ք.) Բարեկացիք Եւ Մանացիք եւ Սարք (եռ կը ստորագծեմ Ա.Ա.) զետին հաւատարցուցած էին Ասորեստանի մեծ եւ ծաղկեալ բաղարներ ինչպէս նիմուն Դար-Եարուկին, Աշուրը, ինչպէս իրքեւ եւ այլուրն (էջ 32) և Դարեն Վաշասպի, ինչպէս Հայոստանի գեմ Նախուան ենակ Մարտաց զէմ հինգ արշաւանցներ գրժաղբերու պարաւարուած էր (էջ 62): Նոյնիսկ Գ. Սարբաստան կ'մուռնի թէ վիրասակն անապան ցեղեր Մանացիք Ասորեստանի Աշուրուկի (Ասորանափան), Մասաւի Գաւ, մերք եւսպան տան մը ւաւելի բան երթիք ցոյց տուած են կինդանութեան նշաններ այս պատճառով վելալիքի (Խորը երիկի, նայիքի երիկիր) Եւ Ասորեստանն (Ստոմիք, Ակկան) զզարով որ իրենց կուրի նախուան հաւատարապէս կը անդարցին նիմուն ին այ զանձն զարմէնութիւնը դիմին որու արեւելին հոգոմը յածող իրանեան ցեղերին կը թուին համաձայնած ինիկի անզիր զաշաղորութամբ յայս չկուրի իրար նետ ու արքարեպար մէկդմէկու ու պարկի բարեկամական զենապանութիւնները (էջ 58):

Այս կինդանութիւն ցոյց տուուց ցեղերը, սրոնք երկու ոսոխները հաշիւի առանել կը սովորուակին, արգեօք չեն կընար որ ժամանակամիջնին ուր բնեւարգական արձանագրութիւնք կը լուեն՝ վաղացուցի փայլ մը ունենաց ըլլալ, առանց հակառելու իր առ տեսութեան թէ որքան ատուն որ գիտադր եւ կայուն Ամին Ասորեստան (մինչւե 612) եւ Խաղպա (մինչւե 585). բայց Հաւուպիքի եւ տիրոս մինչւե Ուրմիոյ լին եւ աւելի զէաի արեւելիք, այդ հանգամանքների մէջ սեղ Այր մարական կայսրաթեան (էջ 50), որ սակայն կընար Ասորեստանի անհույսն (612) յետոյ կազմուած ըլլալ էին հինդանութեան նշաններ ցոյց արւուզ հանական զանապան ցեղերէն:

Իր փանարգութիւնները մարական կայսրութեան մը առապելը ջրելու համար, կը մնան ինքարական և անբաւական, իոհ իր այն եւեռաթիւնը թէ Խորենացի վեր յայտնաբերէր զնիցացոցի պապացոց մեզ համազիւմ թէ մինչ ծանութ էր Մարտաց եւ Մասաւի թագուորութեան էական տարրերութան (էջ 62) և ուղարքին ինքար առենացան եւ յարական պատասխանը մէջ եւ աննոց պատասխանը կը լինելու պատասխանոր հշանամած րադարական զարերն այդ սովորիների մէջ եւ աննոց պշտամազարական եւ ցեղազարական յարակութիւնները դրացի ժողովուրդների եւ նահանգների հնա անհնարին է հասնի այն եզրակացութեան որ նա անկերւորէն կը ծանու զանազաններ Մարք եւ Մենար (էջ 63), գը մշնան առափակ և անպապաց հաւատառութեան մինչ առանք երբ զորուոր փեղովով բացարուէին մէջ զէ ճամանակը, երբ ամենազիր սիսազգութիւնները լուսարուալ եւ ողջան պատասխան թնանապատիւնը պարի տանեսէ որ Հայոց պատամանայրը ունի շատ աւելի զի-

տական արժէք, բան այնչափ հռչակեալ այլ զաւականը (էջ 63):

Սակայն առոնք զանց կ'աւանէ՝ «Հայո հնուու պատի սանէր իմ բննութիւնը» ըստովէ: Այս զանցառութիւնը տարակոյսի մէջ կը թողու ընթերցուց:

\* \* \*

Հոյ իբր յարակից այս հաստուածին մի քանի նկատուութեան արժանի կէտեր կան՝ որոնք կը մատնանշնենք, պարզապէս զորդին ալրողլազան արժէքին վայ գալապար մը տալու համար:

1. Տեղ մը Հերուուսուց տպէտ կամ զիտաւուրի կերպով տասիօս (էջ 43) կը հուակէէ, երբ Դէվլիւսը կը հերկայիցնէ կիմասպիր «Մարտաց կայրութեան»:

Քիչ յետոյ սակայն կ'ըսէ թէ քրոր զիտաւանանինը ճամանական նն — եւ իրաւար — ոյս Դիուն նոյնանիւրու Ասորեստանին սիսպարութեան Աթր-Դարակից անուան նիսա (էջ 43): Իշխան Մանաւոյի երիկին, որ կը մերէք ճանչնալ Ասորեստանի գերիշխանութիւնը:

Այս հաստուումը ինքնին կը հաստատէ թէ Հերուուսուտ տեղեկութիւնները կիմ մը ունէին: Հերուուսուտ ժամանակի և տեղելոյ հեռաւուրութեան հետեւանոք շփոթութիւնը մը կընայ ըրած ըլլալ, ինչպէս մեր իորենացին ըրած է շատ անգամները: Մինչ հմարտապատճեան միւսը՝ տատիօս ինչպէ՛ կառնելի և նկատել:

2. Ուրիշ տեղ մը (էջ 43) Գ. Սարբաստան կ'ըսէ, «Անէ կասկած չտնիմ (որ) Մանան երկի իշխան Դայակէս կը զիրքեւի մը մասնագրութեան մէջ իբր յուղա հոգակ հայր, հայր մարգապար Արշակ Բ.ի և Պատ թագաւորի ժամանակի:

Քրիստոսէ 700 տարի առաջ ապրու Դայակէսի և Քրիստոսէ Գ. զար յետոյ ապրու Դայակի այս կապացանութիւնը, առանց նկատի անհնարին աւելի քան 1000 տարիներու անշապետը և ծայնիան տարրերութիւնները, մեզի համար անըմբների կը թուի:

3. Այս պատճեանթեամբ յըսուած «Գանձակ Ասորաւականի», և «Գանձակ Ծոհաստանի» տարրերու թիւնը երկարորդէն կը բացատրէ (էջ 44-47) — շահեկան անշատօրէն առնելով — ցոյց տալու համար Հայ և Պարսիկ հաստատուն սահմանագըլւածք:

Եւ որպէսսէ իր այս երկար բացատրութիւնները իր գործին տեսակէտով արժէքաւուրուին, կը հետեւնք թէ էվինպակ որ Արշակունիաց արողջ տեսութիւննամած Վաղարշակին, Մծծն Տիգրանն մինչ զանի ու Վարագապար, Գանձակ Ասորաւականի կը կազմէր զօրսիհոս սոհնունը Հոյոց և Պարսիկ միջեւ այլական կը պատասխէր իստար միապատճեան միջների վերջ էլլալ գիրքը (էջ 47), որպէսսէ ցոյց տայ թէ Մարտանի մը համար աշխարհաւագապէս տեղ չէր մնար:

Մանան նուանուած կինար ըլլալ, ինչպէս սեպակիներ ցոյց կու տան (տե՛ս էջ 47-55), սակայն ասիրիա պատճառու մըն է արգեօք մատեւութէ ան յաւախեան նուանուած մնաց իսլամերէն:

եթէ իրանեան ցեղերը կենդանութեան նշաններ ցոյց կու տային այնքան ազգաւ՝ որ խալտիա և Ասորեստան կը համաձայնէին (էջ 56) ընդդէմ անոնց, առեմն տարակութելի է որ անոնց մնացած ըլլան մինչեւ վերը նուանուած:

Խնպէտ կը տեսնուի, շատ յստակ չեն տըրուած բացատրութիւնները:

Բ. Կիրիա և լիրական կարուրին. Այս հատուածը, որ կը դրաւէ ինքն էջ (63-68), կը ձգտի առասպէլ մը կամ Հերոդոտոսեան տութիւն մը ներկայացնելու այս կայսրութիւնը: Գ. Սափրաստեան կը յիշէ թիւ կիրացու վրայ տառին անդամ որութեան ներ, յատոյ մեզ կը քրիէ Հերոդոտուի խօսքերը, որմէ կ'առան երկրի նորին կոյումը և՛ւ Անդիա (էջ 64) և կ'ընդունի անոր պատմականութիւնը, հաստատուած իլրականով և հագիտական այլ տեղեկութիւններով (էջ 64), որի հոսի լիրական արձանադրթիւններին կը այս հարցը կը ստանայ նոր բավականութիւն, և սիս անդամութիւնը ուղղելու համար պէտք կը տեսնայ մասնամասնորդն յառաջ քրերէ հակադիր փառտը՝ սական զանց կ'առաէ (64), և կը իսօն լիրական արձանադրթիւններին վրայ երկարուէն (էջ 66-67), առանց աւանցէն ուկ լյոյ ցողելու, կամ կարենալու քաղելէ: այնպէս որ այս հատուածին զըրեթէ ամրոգչութիւնը կը դառնայ աւելորդ եւ անպէտ, զարդին համար:

Միակ կարելու տեսութիւնը որ Գ. Սափրաստեան կը ներկայացնէ այս է իւ Վիրարաս չէր կրնար յարձակի լիրիդոյ վրայ, քանի որ Վիրարոյ մրապատութիւնը կը տարածէր իր աստիճանները մինչիւ նիսուէէն 40 մղոն հիւսիս զանուոյ Տայ թուը, եւ կամ կը զաջնակցէր Խալսերի հետ: Նոյն իսկ ընդունիվ Հերոդոտոսի վերազար ուժու ու նոնութիւնը, այս թիիրը կը չափուելու խալտիոյ կամ Մարտանին ննուա (էջ 67). Եղակացութիւն՝ որ Գ. Սափրաստեան կը քաղէ ներպացի գիտուններէ (Justus և Schroeedes), ինպէտ նոյն կը նշանակէ:

Գ. Կախանա. Այս հատուածը կը դրաւէ 14 էջ (68-82) և այնպիսի ձեռօլ մը խմբագրուած է որ կարելի չէ պարզ ընթերցուումով մը կաւան թէ ինչ նպատակ կը հետազնդէ:

Արդ, ուղբէովի կարելի ըլլայ հասկնալ իր մըտղութիւնը, իւ գիմասոր գաղափարները կը ներկայանեմ առանձին առանձին:

Ա. Խնպէտ արցէն տեսնուեցա վերը, Գ. Արշակ Սափրաստեանի համար հիմնական զաղափար մըն էր ևՄարաց կայսրութեան առասպէլ մը ըլլալու: Արս այս տեսնուեցան նպաստ մը պիտի ըլլալու Կիրաքսարի ալ ամփաւերականութիւններ:

Արդ, ապացուցանելու համար թէ կիրաքսար գոյութիւն չէ ունեցած, կու տայ հետևեալ փառատերը:

1. Կիրաքսար կը յիշեն միայն Հերոդոտոս և այս յոյն զառականք:

«Ըստ Հերոդոտոսի Կիրաքսարէս որդին էր Ֆրասրտիսի և հայրը՝ Ասորակիս, մեր աւանդութեան Աժգահակը», որ պատմական անձ մըն էր (Խշունքու) (էջ 68), մինչդեռ Դարեն վշտասպի արձա-

նագրութեան մէջ կիրաքսար անունին իրեւ. համապատասխան կամ Հետևեալ հնչուումները, կին պարուկան՝ հավակնաց, եղամական՝ Մահիօւար, բարելական՝ Աւմակութեար, որոնց կիրաքսարի հետ նոյնացու աննար կը գտնէ Սափրաստեան, ուսի զանապարապէս Ասյանցնելով՝ Հայոց պատմական աւտոնութեան Աշխատատ անձնանունին ենուն (էջ 73):

Հետևեարար, արձանագրական տուեալներով կիրաքսարի գոյութիւնը կը ժիմութ ըստ Գ. Սափրաստեանի:

2. Կիրաքսարի գոյութիւնը կը ժիմէ նաև Հայոց պատմական աւտոնութիւնը կամ Խորենացի: որ յատկապէս շշշտելով կը կերպէ այլ կերպ պատմուածները և իր Մարաց առաջին թագաւոր կը ներկայացնէ Վարթակէւս (Գաւառու Մետացի) և միայն մէկ անգամ կը յիշէ Կիրաքսարէս անսանց առ թէ իր սեպհական զրուածին են ու ուկ չափ մարական յարարութեան առջնութեամբ, այլ ծւսերիոս քարած կանոնին մէջը (էջ 69): Գ. Սափրաստեան այս երկու փառտերը բաւական կը համարէ կիրաքսարէս գոյութիւնը ժիմուեալ համար:

Հայու պահուէր ըստ ինքնեան կիրաքսարէսի հարցը, որ առանձին ալ մասնաւոր նշանակութիւն մը չանձէր, քանի որ առով ամէն ինչ չէր լուծաւէր, մանաւանց որ կը մնար Հերոդոտոսի Քամբրսէս, Մարաց թագաւորք: որ մարական արակալ առաջնորդոց զեափսի կը լինի պահուածից զեափսի կը լինէ (էջ 82), մինչ հայկական աւանդութիւնը անոր զէմ ունէր բարութիւնին տարբեր պատմածք մը, որուն վաւերականութիւնը պէտք էր պացուցանել, մանաւանց որ Խորենացի անոր վրայ կը պնդէր և կ'ըսէր թէ իրն էր շիտակը:

Գ. Սափրաստեան կ'ըսէ թէ էշելենական աւանդութեան վրայ յինոն գիտութիւնը ցարը զիրապահ է արծանապէս կանոնակի և հուանաբար պապազին ալ պիտի յլաջողի զանել մի աւելի գործոցոցի լուծում: այս տիրապեսոյ եւ ակերես պատմառա որ մեկնակէնը սիսի է սկիբրէս Խոմբրսէս անուան մի նմանամասնութիւն զանելու յամաք ճիրք, անհոսթեշտապս զիտութիւնը պիտի առաջնորդ անենաների բարիքի, բանի որ նոյն արեւմնան զիտութիւնը օգնութեան չի կոյէր նաեւ Մարաց և Պարսից ամենամօս դրացի եւ գործակից ազգաց հին մատինագրութիւնը Խորենացի և Արծունի իւ Թ. Արծունի (առ այժմ կը յիշէ նաև Արշէկէ և Խորենացի և Թ. Արծունի միայն ընդունակ են լուծելու այդ գոտուարին առեղծուածը զիրթէ բորորդին համերաշի սեպագրական զրառեան տուեալներին»:

Գ. Արշակ Սափրաստեան այս առթիւ մէջ կը քրեէ սառաւած մը թ. Արծունին, ուր արզարեալու է նշանակի մատրամասնութիւններ Ծիգրան Հայկազնի, Ամգահակայ Մարաց թագաւորքի, կիրաքսարի և Կիրաքսարի յարարերութեանց մատինի, ուսի կը յիշէ նաև Արշէկէ մը որ Խորենացին անձամօթ է: Գ. Արշակ Սափրաստեան կը հետևեցնէ թէ Արծունին էնիրունուած է Թափրասէս անձնանուրութիւններին, հակառակ իր յաւելուածական ստոյգ անդե-

կութեան և օչուննալով ժամանակազրկան հաստատուն հիմունք իրար խառնած է. ինչպէս միւս ամենազդի պատմինքն է, Թարրուս - Արշեփի պատրագմբ Հիւղաց թագաւոր Ալիսակսի գէմ (585 թ. չ. Ք. ?), Կիլըսո - Տիգրան Հայկակի պատերագմին հիտ ընդէմ իւղաց Կրեսոսին (584 թ. չ. Ք. ?)։ (էջ 71):

Այս կերպով Պ. Սաֆրատան կ'ուղէ պատցացնել թէ Մարքը՝ կամ աւելի ճիշո՞ւ Մանեացիք նուանած էին Խալտին երբ չափուցան իւղաց ցուցուց ենտ, այլ թէ՛ Եջին և թէ Եջին դրժակիցներ էին կամ զինակիցներ: Այս տեսութիւնը է Կիմսաւորէ պատկե:

1. Թ. Արծուութիւնի Արշեփը և Խորենացի Արտաշէսը կը նյունացնէ Խալտին Ռուսա անունին ենտ, և Արշէզ աւունքն պահապատմ կ'էնթթազրէ խալտին պատմութիւն յիշատակը, վասնից ըստ Սաֆրատան պատմութիւն յիշ կասիկ կարու է ինչի որ անունն ա ծանաւոր վերաբորով վերջանացութիւնն է խալտ Խուսա (Խուսա) կամ Խուսաւէ (Խուսաչէ) անձնանունին:

Իր անուութեամբ՝ սերէ լրենք ա վերադիրը, կ'ուննմիք թէշէզ < Բուշէզ = Խուսա կամ Խուսաշէ > (էջ 71):

Միւս կողմէ Արտաշէսն ալ կը Համաձայնեցնէ սա վերապով թէ պարձագայ Արտաշէսն անձնանունին մէշ և թէ լրենք երկրորդ խանկը՝ առ, դարձեալ կ'ուննանք Արշէս (էջ 71):

Այսպէս կ'ուղէ եղբակացնել թէ Արծուութիւնի վերոյիշեալ էշին մէշ նշանակաւու Արշեփը էսպէս կը համապատասխանէ Խալտի վերադիր թագաւոր Խուսա Գ. ի., որ սաս Եթերնին եւ Ալյման Հաւապարն մանահացեց Ալիսի ափերին «Մարտու» և Հիւղաց միջի մղուած պատերագմին, որ սակայն խալտի ստղի լունեցա Թաղէսի նախուսած արքակի խաւարման պատմաւու (էջ 72):

2. Հնդունելով Հերուսաուին եւ իր յաջորդների ստիծծած խառնաջիպիթիւն երկու էսպէս սարբեր բաղրական միաւուրների Մանեայի և Մարտական ցեղեան միջևն իրը ուժ նեռաւ որ նախաւորութիւնն էր թէ Արշալուսն եւ թէ Արշալուսն պատմուուի «Խերիսուս». Մարտ թագաւորը, որ «Մարտական բանակը առաջնորդից զէպի Ալիս՝ պատերագմելու Կրեսու գլմ, ոչ թէ մարտ Խերիսուն էր, այլ բուն իսկ Մանեայի թագաւորիւնը մէկու (էջ 82):

Այս պարագայի որոշ է թէ Արշալուսի Բուռաս Գ. ի. և Մանեայի Քսերքսէս թագաւորները: Քնական և վաղեմի զինակից երկու երկիրներութագաւորները, կը զառնան վրդան արշալուսները և Մարտական կայսրութիւնը ինքնին առապել մը կը զառնայ, ինչպէս կ'ուղէ պատցացանել Պ. Սաֆրատան: Սակայն այս գեղեցիկ կառացուածքը զժբախտաբար շատ մօրաւոր է:

## Ա. ԱԼՊՕՅԱՃԵԱՆ

(Երբուն-Ելի)

## ԺՈՂՈՎԵՑԵՔ ԶՆԾԽԱՐԵԱԼ ԲԵԿՈՒՐՄ ԶԻ ՄԻ ԽՆՉ ԿՈՐԻՑԵՔ:

Իր պարտականութեանց կատարումին դիտակութեամբը գուանակ հոգուով, Տ. Ասորիկ վրդ. Թիէնձինէն ընդարձակ նամակ մը քրած է Ս. Գարուիարը Հոր՝ 1938 Դեկտ. 1 թուականաւու: Կը զնենք հաս հասուած մը այդ զրութենէն.

Աւելի համ երկու ամրութեամբ Խարթինէն հնուու եմ, զրածն կը բախախի ծավալ ու ցամակ կտրեալ, վարդինենու, արդ ասերու և սասաւառ կիմսանեալ բնակչին: Կը հասաւու որ Ասուան աշշ կը պահէ զիս ամեն վարձնեներէ ու կը այսոյ թիջի ամենամասն ուրեմն: Ամեն կը պատրագմ է կը բարզաւ, կը ամրապնդի Տարէն, Ցինաւու և անձնան կարգացած է կը ամենին ամառնամասու Վարդինը, Համար Ասուան կամ Ասուանաւու որդի: Համկինայի, թէ պազալին եւ ունի այժմ իր պատասխանաւու Վարչական Մարտինը, Հարցու Ասուանը և Ասուանի ամառնամասու Վարդինը: Տարէն և կիմսան կամ Ասուանի ամառնամասու Վարդինը, Կամարան, անդամ. Մինալդ. Մ. Մելինաւունաւու Թիջիզը, հաւուզար: Վարչական ամառնամասու:

Վերջիւնավ Վարչուինը արդին Զանկինայի մէշ անու մէնի գուանած է ամիս 200 շմական տորակ ու կը անուայ իրք ակումբ մուրթեամ. մէշ մասն ալ վերածեցին պարզաբն ամառան բնագամին զաքի բարձր կաստելու և ամեն Շարք երեւու և կիմսակի պատուաներ կամ պատրագին կը կաստել, ինչ որ հերկու մէծ խանդականութիւն ու կիմսն ստեղծէց, անյ իսկ չին բազն ուրեմն ու վերաբանաւու Խելինին: Խուսացան բառաշխիպին մեսմական եկեղեցին մը ունենաւ մատին աշխատան բացման արդին Համարի կը դրիմ Համեմայի այօրտան բացման արդին հաւուած խրթանին մը տեղայն Համարուին հարդ կազմակ կը կարգացած թագուրին, ճափ կազմ նախորդ Տիար Համի Ասուանեանն է, իսկ այլու՝ Մ. Թարաւան, միանեն ալ Վարչական մասցես անցնաներն են, բայց առաջին կարգի վարչ երգները. պահէք հաւուած այօրտան:

Համինայ այօրտերին տուի Ռուսաց Ետիկապս Գեր. Խիմանլին և մարհապարքին յայտնեց Ենանիան Հարցուային մահուան առին իրենց կատարած կոճականինին համար, նամասպաւ Զեւ Մրցանալուն ուրցնեցին հարցուային կամ պատրագմին կը այսու ու վախարդա զարցմեներ կամ իրենց ար բարզմանար անդիշացան իրենց Ետիկապս անցնաները ու ինչ անձամիք եկան վախարդա այցկարեան:

Հանձնայի Հայկական Վարչական ժողովին ներկայ եղայ, Ձեր Մրգանութեան Հարցական օհնութիւններ հայոցից ու պահանջիչով օհննեցը բայց ժողովականութեր, ոռօն աս զամաւած Մրցն իրենց որդիական յարգանք ու պահանջարոյր խնդրեցին ու մասուցանեն Ձեր բարձր Մրցանութեան:

Այժմ Ենթանան տեսեր մօսարտ ըլլալուն, կը փարա վեւարունա Խորեն, ամէկ եք կրկին պիտ երաս Ռուսական սահմանապրախ, պահարդարին մը կատարելու ու պայտէ պիտ շշի ընդ մուս, զատա ու

անցուցած մերշին արկածին հենեւանքն է որ կը առավագն էնք. ամէն պարազային սրանց կ'աղօրին Մրցանութեան կատարելու առողջարկեան համար ընդ մուս:

\* Հոյն հոգեւոյ է որ Տ. Տիրան վրդ. խանջավառորէն կը գործէ Բարիզի հովուական շրջանին մէջ, օրէ որ աւելի կենդանի բարձրութեան մը մէջ պահելով Աստուծոյ խօսքին բեմը, եւանդուն գործունէութեամբ մեծ ոստանին և արուարձաններուն մէջ ոգեսրելով տեղւոյն մերազնէից կրօ-



ՀԱՆԴԱՅԻ ՀԱՅ ԳԱՎԱՐԱԾ, 1938.

արքուն պահեյա. Հայ ժողովուոյք, ուրդէսի օտարուան բաներ մասապանուր գիրեն չպատ ընդ եւկար, ինչնան ու բայցարեն ին միւր ունեա: Խոկ եր յաշոցներ մօսաւաս պապազին Ենթանայի եկեղեցին Ժնաւինը, այս տեսն եւրուոյ եկեղեցականի մը ներկայարինին անհրաժեշտ կը դառնայ այս կողմներ և գարն կը քերենա մասուր: Խոկ Խարքին եկեղեցւոյն մօսենինական պապոնութեան համար կամաց 11.000 հետ այ վճարուած, մասնաւոր հազար (7000) ալ հետօնեան պիտ մասնաւ: Երէ, Պատոյ «Ժամանակ» յագրին մէշ կարդացի Ձեր Մրցանութեան նշանաւութիւններին, Հայր Պատրի և Հայր Շնորհի նետենից ասներ, եր ինսայ ու քըմաւու աժքաւու արդէն զետաւ է և 11.000 հետ այ վճարուած, մասնաւոր հազար (7000) ալ հետօնեան պիտ մասնաւ:

Նական կեանքը, և յաճախ բանախոսնով լսարանական և ընկերական հաւաքութեարու մէջ, իր ջանքերուն նորադյոյ արդիւնք եղաւ հրատարակութիւնը «Մեր Ցանք» անունով ամոռեայ փոքրիկ հանդէսի մը, որուն առաջին երեք թիւեարուն հոգիլից պարունակութիւնը լաւագոյն երաշխիքն է կատարուած ալիստանցին լրջութեանը: — Տ. Տիրան վրդ. Ս. Ենթանան տօնը Բարիզի մէջ պաշտուել կերպ՝ նոյնոր այցելութեամբ պիտի անցնէք Պետքածա: Թէկ Անթիւիսայ շրջանաւարտներէն Տ. Զարեն վրդ., որ երեք համալսարանական ուսանող Պիտի բանի կը գտնուի, կը հազար տեղւոյն ազգայնոց եկեղեցական կարիքները, բայց որովհետո Պետքածա հայրապետական տեսքութեամբ ասութիւն բարիզի շրջանին է կապաւած, Տ. Տիրանի պարականութիւնն էր՝ յանուն Տ. Պամաճապու Մրցանակ՝ կատարել այդ այցելութիւնը:

❖ Հարաւային Ֆրանսայի Հայ թեմին առաջնորդական փոխանողը՝ Տ. Զգոն վրբ.՝ իր վերջին տկարութենքն կատարելապէս ապաքինած, կը շարունակէ իր պատասխ, Մարսէլի մէջ մասնառորաբար անխափան կատարելով իր հոյութական, քարոզչական և զարչական պարտականութիւնները, — Անցեալ Նկատելութիւնների հոյուր պարտականութեամբ զարձեալ այցելած է Միլան: Օգոստելոյ արիթմոն անցած է կենենտիկ և զայելած՝ Ա. Ղազարոս Միթթաբանց միջամբ ընդունելութենք. Նոյեմբերի վերջը այցելած է Տրակիա, Մարսէլի նիս ճանապարհի վրայ, ուր կան շուրջ 150 գործաւոր հայեր. Դիկտատորի սկզբունք և այցելած է Թուուն, Նկատելութիւնների նորէն քացած է Սիլիան, պատարագած և քարոզած է Անդիլիան եղիսական մէջ և Անդիլիան եղիսական մէջ և Անդիլիան վերջին այցելութեան մը միջցին, Դեկտ. 23ին, յաշոր օրն իսկ շատապած է Թրիկուտ, ուր յանկածածաւ եղած էր ազգային բարերար Գ. Մուրատեան, և ողբացաւին յուղարկաւորութիւնը կատարած:

❖ Ամերիկայի Բրոլիտէնսէն, ուր անցեալ տարւոյ Օգոստոսէն ի վեր Հոգեւոր Հովին. է Տ. Միլան լուս., ենեղեցու Նորագարանութիւնն նամակ մը ուղարց է Ա. Պատրիարք. Հօր, որովովին գործունակութիւն յայսնելով վարչապետին գործունէութեան մասին, և զրուատիք ընկելով անոր հոգեւորականի բարեմասնութեանց: Օրնութեան և սիրոյ գիրով մը պատախանուեցաւ իրենց:

❖ Տ. Հայկազուն վրբ.՝ Պապակի և Տ. Յուսուկ վրբ.՝ Հայկայի տեսաւչները, առաջինը շուրջ երկու տարիներէ և Երկրորդը վեց ամիսներէ ի վեր եռանուն նույրումով կը պաշտօնաբանն, իրենց ըշանաներու ուղղվուրդին սիրոյ և գահատութեան միջանակայա, Ա. Աթոռոյ Կոյսէ իրենց տրուած հրահանգներուն համեմատ: Երկուքն ալ, բացի իրենց գարայական և քարոզական պատասխանութիւններէն, կը գտախոսն նաև իրենց տեղերու ազգային վարժարաններուն մէջ:

❖ Միւսները, Տ. Նորայր վրբ.՝ Անդրիւասի Դպրելանուց Տեսաւչ, Տ. Քենամ վրբ.՝ Գալիք Փորինը Լուսնանուին Հոգեւոր Հովինը, Տ. Պարոյ վրբ.՝ Կիպրոսի փոխ-Առաջապետը և Մելքոնեան Կրթարանի հոգեւոր պաշտօնեան և ուսուցիչը, կը պաշտօնավարեն լոիկ և գուացուցիչ արդինարութեամբ:

❖ Բազմաթիւ տեղերէ կը շարունակուին Հոգեւոր Հովիւր և պաշտօնեայի ինդուստրիալ Մասնաւորաբար Հարաւային Ամերիկայի Հայութապետական պատասխանը Տ. Գարեգին Արքապուտանը առանձին միան Արժանիթինին համար: Այս առաջարկին բարեկարգ պիտի ըլլայ Աստուծով գուացուց տալ սակայն այն առան միայն երբ նոր ձեռնագրութիւններով նար մին էնցնել մեխոզներու թողած բաց տեղը:

## ՉԱՅԵ ՄԷ Ա. ԷՇՄԻԹԱԽՆԵՆ

Այս վերնագրին տակ պիտի շխսուինք Մայր Աթոռոյ Ս. Տեղակալէն վերջին անգամ բոլոր թեմերը զրկուած ըշաբերական հարցացանին մասին, զոր մենք եւս ստացանք, եւ որուն ըստ պատշաճն պատասխանեց Ա. Պատրիարք Հայրը: Կուգենը ուրիշ տեղեկութիւն մը տալ:

Ն. Ամենապատուած թեման Եղիպատուացակայած միջոցն, երուաղաղէմէն արթեպաշտ տիկին մը համեստ գոււմը մը յանձնած է Հուասորարապետ Տ. Մեսրոպ Արքապիսկոպոսին, որպէսզի էջմիածնին զրկ զայն բնդղելով որ ուղարկ Հուեն անգամ պաշտօնած կատարուի հոգեւոյ Տ. Խորէն Ա. Հայրապետին համար: Արքապանը կատարած էր իրեն եղած յանձնարարութիւնը վերջին Տեղակալ Սրբազնէն ստացուեցաւ պատասխան մը, որ կը յայսնէ թէ ստացած է զրկուածը, և Ամայ Տաճարն մէջ հանդիսաւու Հոգեւոյ կոփելոյ Տ. Խորէն Ա. Հայրապետին համար: Արքապանը բնդղանքին համեմատ: Նոյն նամակին մէջ Տեղակալը հարցուցած ըլլալով թէ արքեօք Թորգոն Պատրիարք չէ՞ ստացած իրեն ուղարւած 27 Սեպտ. թուակիրը, եռազարս իսկ դոյն պատասխանաւցաւ թէ այդպիսի նամակ չէ ստացուած Ա. Էջմիածնէն, և ինդութեցաւ պատշաճնը:



## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

### Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՆԵՐ

❖ 1 Յունուար Կիր. — Յանուն Ա. Աթոռոյ, Վաեմ. Խաքար Գոմիսէրին, կառավարական Բարձրագոյն պատասխանակալաց, Հիւասուուական Մարմինի և բայրու Եղիպատուական համատութեամբ որ պաշ. Ա. Պատրիարք Հօր Կողմէ գրավուած էր շնորհաւորութիւն՝ նոր Տոմարի Տաճարին առթիւ:

❖ 2 Յուն. Դշ. — Ամեն. Ա. Պատրիարք Հօր հանդիսապետութեամբ՝ Հրաշափառ և նախատուական պատարացուեցաւ Ա. Յակոբայ Մայր Տաճարին մէջ՝ յաշոր օրուան յամիթի Մարգարէի և Յակոբան Տեսաւունը տօնին առթիւ:

❖ 3 Յուն. Եշ. — Տօն առաքելական Ա. Աթոռոյոյ՝ Պատարացեց Տ. Մեսրոպ Արքեպա. և բարոյեց Ամեն. Ա. Պատրիարք Հայրը՝ «Աթոռ քո, Աստուծութեամբ՝ յախոնեան յախոնենից, զաւազան ուղղարկութեան քո» բը Անարանին վրայ, զաւազարեց թէ որեւէ իշխանութիւն այնքան աւելի հոգի պիտի աստուծածային արդարութեան սկզբունքներուն վրայ:

Հայ սովորութեան՝ «Փառք ի բարձունաւէն առթ Ամեն. Ա. Պատրիարք Հայրը՝ Կիպրոսուարամբ՝ անցաւ Ա. Յակոբան զգեստաւորմամբ՝ անցաւ Ա. Յակոբան

Ցեանեղքը առաքելական Աթոսին առջև և կեցաւ մինչև Ալբարչական երգին աւարտումը՝ շրիփոսո Աստուած մերը մազթանքի ընթացքին, օրուան սուբբերու հանդիսաւոր յիշատակումին առիթը, Լուսարարապետ Տ. Մեսրոպ Մրազան յատուկ մաղթանքները ըրաց Ա. Աթոսոյ Ամեն, Գաւակալին կենաց երգաբութեան և Ա. Աթոսոյ պայմանավեճան համար, որմէ զերջ այսինքն Ա. Գատարագին առաջ, ամրող եկեղեցական զար, եկեղեցական գաղաքանք, զարգանքութ, սարբաւազունք և զպիք մատուցանք ի համրոյ Ա. Հօր Ալլիք:

\* 7 Յուն. Եր. — Ա. Սահմանոսի տօնը այս տարի ևս արժանապէս պահանջուցին Ա. Էթոսոյ սարկաւագները — թիւով 12 հոգի — իրենց հոգեանոնք երգեցողաթեամբ և վայելով զսկավարութեամբ, Վիրապ Աստուած մերը մազթանքին յետոյ խօսեցաւ Ամեն. Ա. Գատրիփարք Հայրը, սարբաւագաց կրած եկեղեցական զգեստավորման մէջ ցուցնելով անոնց պազար կիւնեցին խորհրդանշանները, և մաղթելով որ նշանակուած այդ խորհրդանքները լրիւ իրականանան անոնց պազար կենանքն և գործունելսեան ընթացքին:

Գատրիփարքարանի կողմէ այցելութիւն արուեցաւ այսօր Հպուոց, Ասուոց, Հապէշաց վանքերը, Ենինդեան տօնին առիթը: Իրենց եպահական պատճառներով, Խոյենքը այս տարի ոչ մէկ տեղ չտուին և ընդունեցին որ և այցելութիւն:

Յետ միջօրեին՝ վարդապետաց ընթերցասրակին մէջ պատճառեան մը պատրաստուած էր վարդապետներու կողմէ՝ իրենց կրտսեր եղբայրներուն — սարկաւագներու — ի պատիւ Զուարթ միջնորդի մը մէջ եղան երկուսութե պիրակիր արտայալութիւններ:

Եթեկային ժառ. Վարժարանի հաշարակին մէջ ևս ոեղան մը տրուած էր Սարկաւագաց տօնին առջարար ներկայ էր և կը նախագահէր ոյս սեղանին Ամեն. Ա. Գատրիփարք Հայրը, հրաւերուած էրն նաև ուսուցիչ վարդապետներու խօսցաւ ինք, Ա. Գատրիփարք Հայրը, ծանրանալով օրուան մեծ նախատակի հոգեւորապէս դիւցաղնական վարժանանին մասին:

\* 8 Յուն. Կիր. — Ի Ա. Հրեշտակապետ պատրագի ներացքին քարոզեց Տ. Մերուս վրա, որ ներշնչուելով օրուան հաշու Աւետարանի Ավատուած, քաւեա՞ վի՞ զմեղաւորոց ընարանին, բացարեց թէ մեղքը ուրիշ բան չէ մարդուն համար՝ եթէ ոչ չնորաց նուազումը իր մէջ, Գիտակից նադին ին վերստանած իր կորանցուցած չնորները՝ զշշումով: Իսկ Քրիստոնի նմանելու յատուկ հանգրութեամբ ևս առաւել կը նօփացը զանոնք:

\* 9 Յուն. Բշ. — Աւագ տօներու ամենէն սըստագրաներէն մին, համան Քրիստոնեութեան մեծ առաքեաներու, Ա. Գետրոսի և Ս. Գողոսի, յիշատակութեամբ կատարեցաւ պատշաճ հանդիսաւորութեամբ, Ս. Յակոբու Մայր Տաճարին մէջ, յատուկ Ա. Գատարագի մատուցմար մէջ՝ նայարկ զօյք սեղաններէն միոյն վրայ:

\* 10 Յուն. Դշ. — Արդյոց Արուսման տօնին առիթի մեծ հանդէսով պատարագեց Ա. Գատրիփարք Հայրը Ա. Գլխազդրի մատուռին մէջ: Ա. Հօր Քարոզը, օրուան տօնին առիթիւ, դրուած է ՍՈՒԾՆի այս թիւին մէջ: — Ա. Գատարագէն ետք, երկու զարձմամբ թափօր կատարացեցաւ զիխաւորութեամբ Ա. Գատրիփարք Հօրը, որ Կենաց Փայտի մասունքը պարզունակող սոկեփայլ հանաչը ի մեռին կ'օրնենք ներկայ բազմաթիւր:

\* 12 Յուն. Եշ. — Հապէշաց վահափի հին եւ նոր մետասրները այսօր այցելեցին Գատրիփարքարան. ի նորանան բացակայ լինելով, ուշ իւմցած էին վերադարձն Եղիստոռի:

\* 13 Յուն. Ուր. — Հստ Եկեղեցական տուամրի հին տարույ վերջարյանին ամրողզ Միաբանութիւնը՝ Պիհաւարութեամբ Տ. Մերուս Որրազանին՝ պատրիփարքարանի դաշիճը բարձրացաւ, ընդունելուն Ա. Գատրիփարք Հօր ձեռքէն աւանդական կազանդղէքը — Նոր Տարույ օրացյաները: Ա. Գատրիփարք Հայրը քանիի մը իսկ խորհրդաւոթիւններով բարեւաեա եթի մաղթեց անցնող տարսուած: Որ իսկական մղաւանչի տարի մը եղաւ ամրողզ պարզութեան համար և ուսիգի գոզով ձածից Ա. Հշմամձնի Հայրապետական Աթանազ. մաղթեց որ յառաջիկաց տարին Ըլլայ ամրող աշխարհի համար խաղաղութեան տարի մը և մեր ազգի համար բարօրութեան և Ա. Աթուուոյ համար պայմանավեճան իշշան մը:

նոյն իրիկունը ժառ. Վարժարանին օրակին մէջ արցուած էր առունենի նաղանդի երեկոյթ մը, որուն հրաւերուած էր նաև սուսուցչական զարս: Աշակերաններէն մին կարգաց ուզերձ մը՝ սուզղեալ տեղաւոթեան և սասուցչութեան, որուն պատասխան Վարժարանի տեսուաչ Տ. Եղիշէ վրդ: Կապանձիչներու բաշխումէն ետք՝ ժառանդաւոր սաներ ներկայ բացարացուցին յոյժ ծիծաղարք կրկնակ տրամադր:

\* 14 Յուն. Եր. — Նոր Ցարի ըստ Հին Տամրի: Առաւոտուն Ա. Գատարագի մատուցուեցաւ Ի. Սահկոր, պատարագեց ժամանակ Տ. Ներզ վրդ: և քարոզեց Ամեն. Ա. Գատրիփարք Հայրը, ըստով երեսաց քոյ տեսանեմքը զլոյս ինարանով, և մաղթելով որ աստուածային իմաստութեան և սիրոյ լոյսով պայմանան բոլոր սիրաերը, որպէսի նոր տարին նշարբիս ինաղաղութեամբ երեկ աշխարհի:

— Ա. Գատարագէն ետք պատրիփարքարանի դաշիճնին մէջ տեղի ունեցաւ Ամսանդրի հանդէս մը: Լուսարարապետ Տ. Մերուս Արքեպոս: ի զիմաց միաբանութեան, կարգաց ուզերձ մը Ամեն. Ա. Գատրիփարք Հօր մէջ կուսանակութեամբ ակնարկութիւններ կ'ընէր անցնող տարույն մէջ կատարաւած գործերու մասին, և համասակ տիրող շփոթ կատարեան յոյսով և վատանութեամբ կը նայէր զալիք տարուան վրայ: Ապա Յովուսէ Սրկ., ի զիմաց ժառ. Վարժարանի և Ընդաշարանի ուսանողութեան, կուսագար իր որդիփական երախտագիտական սիրալիք զարցումները յայտնել Ա. Գատրիփարք Հօր: ի վերջոյ Սրբոց Թաքամանչաց Վարժարանի Մանկա-

պարտէղի փոքրիկներէն կարմրազգեստ տղեկ մը,  
վարդեռու փոխնույն մը և գողտրիկ արտասանու-  
թեամբ Թաքամնչաց Վարպետնիմ աշակերտու-  
թեան մակական սրբոյ զգացումնիերուն փոխնչը  
կը մատուցանէր Նորին Ամենապատռութեան :  
Մէջ ըստ մէջ կ'երգէած ժառան, ասներ՝ Կարապետ  
Սրկ. Սիրութնանի զեկավարութեամբ : Հուօկ ապա  
խոսք առան ինց, Ա. Պատրիարք Հայոց, և Հոր-  
հակալութեան, օրինութեան և բարեմազթանքի  
արայայութեանց մէջ փափէլու, որու գերը  
բոլոր նարկայից և բառամիտի ծողովիքնան բաշ-  
նեց մը նորինին յոպական, ընտանեն 800:

— ի Ս. Հերշտակապետ Նոր Տարւոյ առթիւ  
քարոզեց տեսուչ Տ. Վահան վրդ. Հջոյը լերուք  
գուցէ ոք յետնեալ բանիցիքի ի շնօրհացն Աստու-  
ծոյք բնականութ բացահայտ այս խօսքին իմաս-  
տ և յարողք քողովուրդու Աստուծոյ շնորհքը  
չփոխանակիւ երկաւոր իրերու հետո

— Բարձր՝ Գոմիսէրին եւ Զիբ-Ծըքըթէրի  
կողմէ մասնաւոր պաշտօնականներ եկան Պատ-  
րիքացարանի նորուածառութիւն ամսանորի, նոյն-  
պէս Հիրատաստութէրին շատեր ուրիշներ ենամա-  
կան կամ այցաքարով կատարցնի այլ պարա-  
կանութիւններ:

— 8. Մերուս Սրբազնան, Ս. Պատրիարք Հօր կողմէ Խոալական Հնիալատուարան վեց կեսորէ վերջ, Ներկայ գտնուելու համար Գ. Զիմբըրլէնի ի Հռովդ այցելութեան առթիւ սարցուած ընդունելու թեաւան:

— նոյն օրը, յետ միջօրէի, Ամեն. Ս. Գատ-  
բիարք Հայրը՝ Ծնօթին ժաղվոյ անգամիներվ  
միաւեկ՝ շնորհաւորակն առերկան այցելու-  
թիւնը տառ առ վար. Կարծարանին, ույը աշա-  
կերտութիւնը շարուած վարժարանի դրան առջև՝  
ընդունեց նորին Ամենապատասխանի և առաջ-  
նորութիւն կարմարանի քայլերգով՝ ձեմարան, որ  
Նոր Տարուայ առիթի պատշաճապէց զարդարուած  
էր: Աւետուած Մրկ: Կարդաց ուղերձ մը՝ որուն պա-  
տասխանեց Մրգազան Հայրը հայրական գդաց-  
մարեց: Աշակերտութիւնը ընդունեց Մրգազան Հօր  
նոր Տարուայ շնորհաւորակները աշխամայրով,  
մէյմէկ ինձնորդ հետ:

\* 15 Յան. կրթ. - Ս. Քատարազզ մասնացքաց կայացաւ ի Ս. Հրեմանի պատվու, որը բարգեց Տ. Շաւարշ վրա՝ հետեւել ընթառանվ. Քատարազզ դաս ի խանձրաբարս և եղ ի մասը, զի ոչ դրյա նացաւ տեղի յիշեանին։ Ս. Եննդեան յասաշիկայտ տօնին առաջ ի յիշեցաց հաւատացեաններու պարտականութիւններու և լրջորեց ոք պատրաստ րյաց Փափէր ընթառնեան համար։

— 8. Պատրիարքը վասն չնորհակալութեան  
այցելեց Ֆրանսական Հիւանդանոցը, բժիշկին և  
ֆոյթերուն:

\* 18 օռա. Դէ. — Ս. Մննդեան ճրագալոյցի  
առաւտուն, ժամը 9ին, եօթը ինքնաշարժներու  
պալոտնական երթով Աստիճան, Վ. Պատահաբերք Հայրապետ  
և ամբողջ Միաբանութիւնը Բեթղյանէւնից զայցին՝  
Ս. Մննդեան տանը իր պատմական վայրուն վայս  
կատարելու համար Անթիւնիկ մէջ Տ. Մննդեան  
վանքի բակին մէջ Թափօր կառմուեցաւ և Թորո-

ւրդ մեծ էին երգեցաղութեամբ բարձրացանք մեր  
անքը, ուր Ս. Պատրիարք Հայրը առաջին ան-  
ամ աւետեղ Փոքրէի ծննդեան աւետիոր:

Թափօրին կը մասմակցէին նաև թեթզեհէմի  
առավարիչը, ստիլկանապետը և այլ պաշտօնա-  
ան անձնութ, որոնք թափօրէն ետքը պատռա-  
իրուեցան վանքի ծեսչարանին մէջ:

*Shiro Shigehiko, twelfth son, younger brother*

անդիսականութեամբ՝ «ըրազափառ» ով մուտք  
ոգուուցաւ Ա. Ալբը, ուր հանդիսապետ Արքա-  
նըն և վարպատօք Կատարեցի իր բնակ ու ախա-  
պա Ա. Ֆենդիկ և եկեղեցին մեր բանին մէջ  
անդաստեցած ձրագույցի արարութեաւը եւ  
Պատարացը՝ նույիքական Ալբին վրայ Ներկայ ։  
Ե ժողովուրդի գոտիի բառութեաւը բայց ոչ  
ուսուռն սովորական տարրինքն ունի տիրող կա-  
րիքին արքիւն եղած էր շատերու փախարքին։  
Ճրագույցի պատարագէն եւալ Ամեն, Ա. Պա-  
րիսաբը Հայրը վերագրածաւ նրանք էմ. իսկ  
ինքնիւրային ժամերգութեանց և յարակից արար-  
ութեաւն նախապահց Տ. Մելքոն Արքաթիւ, որ  
վարուցեց Ճայորնէնքէն առաջ և մեծ հանդե-  
պալ մասուց առաւտան երրորդ պատարացը  
Ալբին վրայ — Գիշերուան ժամը 10ին սկսած  
առ անհնական հակումը վերջացաւ առաւտան  
ժամը 6ին։

ժամը 8 ին՝ նախորդ օրուառ պէտ՝ նոյն ինք-  
աւաշաներու պայտօնական զնացքով Միարա-  
սաւթիւնը զերպարձան մայրավանք, ուր մի-  
ալով առաջացած եղայրիներու հետ բարձրա-  
ցաւ. Պատրիքացարան, ուր Տ. Մեսրոպ Արքեպօ-  
սազգորդը և Ս. Պատրիքարք Հօր՝ Ծննդեան Խոհիս-  
տուածան Արքէն քրթուած աւելիսիք, որը ինչուո՞ւ ինքան  
չզորունեց Սրբազն Հայութ, օրինաց ամէնքը եւ-  
աշխարհի խաղաղութեան համար մազթաց ը-  
րաւ; — Ս. Ծննդեան տափն առին ծրաւուածէմի  
մէջ ևս Սար Տանարին մէջ, կատարած է ք-  
րդագուցով արարուած թիւն, ի հանգակապետաց  
վակից Տեսուած Տ. Վահան վրդ, ի հանդիսապետա-  
թեամբ, որ է յաջորդ օրը հանդիիթ պատարա-  
ցած էւ քարապահ՝ Ս. Պատրիքարք Հայութ, ժամեր-  
գութեանց և Ս. Պատրիքարք էղայրիութեանց  
առանձին զարած էին բաղադրաց գորիներ;

\* 20 సెం. సిర.— ఉ. దెన్నప్పకుని టెల్కెల్పగి  
అప్పి ఉ. షామారావు మమతెగుసెగు. ఉపరి శా-  
మారావు నీజ, పోర్ దొసుప్పగ ఉ. ప్రథమాని ఉచ్చ వ్యాపక-  
దాని స. లాజర్ఫి క్రి. ఉపరిని ఘరప్పించు క్రి. ఈ.  
ఉపరిని ఘర్పి, ఏ అప్పారించి ఘరప్పించు భూమిక్ర-  
పుగుపుర్చు భూమిక్రి ఘరప్పించుని భూమిక్రి నుండి  
అప్పి, అన్ని నీజ గుణాలక్రి దొర్కుచుక్కి క్రిక్కాలు  
ఉపరిని ఘరప్పించు క్రి. ఉపరిని ఘరప్పించు క్రి.

— Այսօր Գատրիաբքարան չըրկնաւորական այցելութիւն տուին Անլիքան նպիսկուսի ներկայացոցցիւն, Լատինաց Գատրիաբքան իր փառականութեան հապիկուսուսի և վրաբապեաներով, Ֆրանսիական կրթաւուսիայի Գրօնկորոցը՝ աւաճական ից ժաղավարաններով, Ղպտաց, Ասուրաց, Հապէցաց, Հայ և Յոյն կաթոլիկաց մածաւորները

իրենց հետեւարդներով, ինչպէս նաև Ս. Կուտի ննջման գերման վանքի տեսությ՝ իր հետեւարդ վարդապետներով:

\* 22 Յուն. Նիր. — Ս. Պատրիարքը տեղի ունեցած Մայր Տաճարին մէջ, ուր Ս. Պատրիարք Հայոց քարոզեց Առառաջայալունութեան խորհուրդին վրայ, բացատրելով հոգկուր վերածութեան կրօնարարուական իմաստը:

— Նախկին Հապէշ նախարար մը, որ երուսաղէմ կը բնակի, տանկան լորրաւորսթեան ամբիւ այցելեց Ս. Պատրիարքին:

\* 24 Յուն. Դջ. — Ս. Պատրիարքը, Տ. Մեռապ Արքազանի և Տ. Եւստար Վարչի հետ այցելեց Երուսաղէմի Կառավարին Վահե Գիրերին:

\* 26 Յուն. Եջ. — Ալբորտիկ, «Հրաշափութեան արարողութեան համարակալ ի Ս. Յարութիւն հանդիպակետութեամբ Տ. Մեռապ Արքազանի որ և պատրիարքեց հանդիպի Գրիգորոսի Ս. Գերեզմանին վրայ և քարոզեց:

Վերագրածին՝ վանքի աւագ գանեն Միարանութիւնը թափօրոգ և վեյս ի լուսոյի երգեցմամամ բարձրացած պատրիարքաբարան, ուր կատարուեցաւ Ս. Աթոռոյ աւանդական Ծնօրնելքը: Այս արարողութեան պատահարար ներկայ զըս-

նուեցաւ նրաւուադէմի գերման գաղութիւն Խորեցը, իր օգնականին հետ, որ շերմօրէն զաւանուեց մեր եկեղեցական երաժշտութեանը:

\* 28 Յուն. Եր. — Աւանդան Խօսնուարդը այս առաջական նիստու ըրաւած: Մերց Թագանմանց Դուռան Գրական Մրցանակի Զարդորդ Երշանի բացման գործով: Այս նիստին մէջ ժողովը յուշեց Տ. Մկրտիչ Ս. Արքեպիսկոպոս Աղաւանունիի բահանայական յիսնամեայ յորելեանը տօնել, և այս մասին առաջարկ տանիկ Ծնօրէն Ժայռով:

\* 29 Յուն. Նիր. — Մայր Տաճարին մէջ քարոզեց Արքարիարքը Հայրը, Յովհաննէս Մկրտիչ և Յիսուսի իմաստութեամբ և չնորոնվ իր մանկութեան մէջ մատանշելով քրիստոնէական մանկութեան շնորհաց գալունիքը:

\* 30 Յուն. Բջ. — Լատինաց Ս. Պատրիարքին պատահած արկածը ցաւով իմանալով Արքազան Պատրիարքը, ցաւակեցական և բարեմազրանքի նամակ մը ուղղեց ն. Ամենապատութեան՝ հուական Հիւազանոց:

\* 31 Յուն. Գջ. — Ծնօրէն ժողովը, ըստ առաջարկութեան Աւանդանական Խօսնութիւնի, այսոր իր հանութիւնը տօւաւ այս արքի տօնելու համար Գեր. Տ. Մկրտիչ Աղաւանունի Արքազանի բահանայութեան յիսնամեայ յորելեանը:

## ԱԹՈՒ ԱՌԱՔԻՆԱԿԱՆ Ս. ՑԱԿՈՒՑԱՆՑ ԵՐՈՒՍԱՆԷՄ

### ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՃՈՒԹՅՈՒՆ

## ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Համաձայն կարգագրութեանց, որոնք մանրամասնուած են Ս. Արքուոյ Սի՛ն Պատահարերի ներկայ 1939 տարւոյ Փետրուարի այս թիւին իր Յաւելաւս հրատասկուած Կանոնագրութեան մէջ, պատի ունինք բացուած յաւարաեւիլու «Մրրոց Թագմանլաց — Դուրս Գրական Մրցանակի» Զարուղ Երկամեակի Տարեցանը:

Մասնակի փափակութերը կը երաւիրուին ամենին ոււը՝ մինչեւ յառաջիկայ 1940 տարւոյ Ապրիլ ամսոյ վերջը, իւնին գործերը նամակաւ յզել Ս. Արքուոյ Ամենապահի Մերժան Պատրիարք Հօր, մետենագրեաները՝ Երկամեական, իսկ ձեռագիրները մէկ մէկ օրինակ:

Այս Զարուղ Երկամեակի Երգանի համար, բայ է. յօդուածի նոյն Կանոնագրութեան, մասնակողմերի պահ բողոքած են իրենք բնաւելու իւնին նիւրը. բաւական և որ Ս. յօդուածի մէջ նամակուած բնգինանուու զիծերու ըշշանակին մէջ լինի այն: Պէտք կը զզանք աւելցնելու միայն քե նախապատօւրիւն պիտի տրուի նախնեաց մատենագրութեան վերաբեւալ եւ բանափեական բնոյր ունեցող ուսումնաբիրութեանց:

Ի դիմաց Աւանդանական Խօսնութիւնը Ս. Արքուոյ

Ասէնապիր Ասէնապէս

Եղիշէ ՎՐԴ. Տէր Տէր Մկրտիչ Արքեպ. Աղաւանունի

1 Փետ. 1939, Երուսաղէմ

## ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

**“ՄՐՐՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ – ԴՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ,,Ի**

Երջանկայիշատակ Տէր եղիշէ Ա. Պատրիարք Դուրեանի Քահանայութեան Ծիսնամիայի Ծորելեանին առթիւ, 1934ին կարգ մը Պատուական ազգայնոց նուիրատութեամբ գոյացած էր չուրչ 5000 Պ. Ռումի գումար մը:

Հոգելոյս Մրբացանին այդ ատկնէն յայտնած փափաքին համեմատ, իր վախճանումէն յիտոյ, Տնօրէն ժողովոյ կողմէ կարգուած Յանձնաժողովի մը հսկողութեան ներքն, այդ գումարը, 1931ին, վերածուեցաւ հասութաբեր կալուածի մը, որ, ի յարգանս յիշատակի Հանգուցելոյն՝ ծրիարար տրամադրուած վանքապատական գետնի մը վրայ ատրիէ մը ի վեր, կառուցուած է բարդէն Ս. Քաղաքիս «ՍՅօրոս» յորջործուած պողոտային եկերքը, ԴՈՒՐԵԱՆԱՇԵՀՆ անուամբ, և որ այժմ հասոյիք կ'արտադրէ տարեկան աւելի քան 400 Պաղեստինեան լիբա:

Ինչպէս Լուսահոգեայն բացորոց իգձն էր, Տնօրէն ժողովը որոշեց որ այդ կալուածին տարեկան ամբողջ հասոյիք մասնական սահմանումներով յատկացուի Ս. Աթոռոյս հոգանույն տակ իրագործելի գրական-հրատարակչական ձեռնարկներու, այսինքն, տպագրութիւն և ԴՈՒՐԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԵՐԱՆ տիտղոսին ներքե կազմուելիք հայագիտական ուսումնասիրութեանց շարքի մը, հրատարակութիւն նախնեաց գլխաւորաբար անտիպ գործերու, գնում Ս. Աթոռոյս ձեռագրաց և տպագրաց զոյց Մատենագրականներուն համար հարկաւոր զատուած գոչազիր և տպեալ մատեաններու և պարերական հանդէններու և այլն:

Նկատի առնուելով, դարձեալ, որ բարեյիշատակ Ցովսէփ Իզմիրեանցի Գրական Մրցանակը, Կ. Պոլոյ Ազգ. Պատրիարքարանի հովանաւորութեան ներքեւ 1886էն մինչև 1914 գործադրուելէ վերը, ծանօթ պարագայից բերմամբ դադրած է տասնեւոթ տարիներէ ի վեր, թէ այս դադարման հետեանքով յառաջ եկած պակասը լրացնելու և թէ դրագէս և բանասէր Պատրիարքին յիշատակին մեծարանք մը ևս ընծայելու մտածութեամբ, Տնօրէն ժողովը, ընդառաջ երթալով այս մասին յայտնուած փափաքին, ԴՈՒՐԵԱՆԱՇԵՀՆի հասոյթին առ այժմ տարեկան 60 Ռումի սահմանումով հաստատեց նոր Գրական Մրցանակ մը, նման Ցովսէփ Իզմիրեանց Մրցանակին, և, այս վերջնոյն համար Կ. Պոլոյ Ազգ. Պատրիարքարանէն 1901 Ապրիլ 28ին հրատարակուած Հրահանգին նմանողութեամբ հետեալ կերպով կարգադրեց այդ Մրցանակին պայմանները:

Ա. — ԴՈՒՐԵԱՆԱՇՀՆ-ի հասոյթին մէկ մասով հաստատուած այս Մըրցանակը կը կոչուի ՍՐԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱԾ — ԴՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ, յանուն և ի պատիւ Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց Մերոց և նոցա արժանաւոր հետեւող Երանաօնութ Տուրեան Ս. Ելիք Դուրեան Ս. Պատրիարքի Ս. Արքուոյ:

Բ. — Այս Մըրցանակը կը տրուի և կը հրատարակուի իւրաքանչիւր երկու տարին անգամ մը, Սրբոց Թարգմանչաց Տօնին յաջորդող Կիրակի օրը, Հոկտեմբեր ամսոյ ընթացքին, Հայոց Երուսալէմի Պատրիարքարանին մէջ:

Գ. — Սոյն Մըրցանակի հոգաբարձութեան գործը պիտի կատարուի Ս. Սթոպոյ Աւսումնական Խորհուրդին կողմէ, որ այդ մասին պիտի գործէ Գրական Յանձնաժողովոյ հանգամանքով:

Դ. — Մըրցանակին նպատակը լինելով հայագիտական գրականութեան մըշակումը քաջակերել եւ նոյն ատեն անոնց որ այդ մասին մտաւորական ձեռնհասութիւն ունենալով հանդերձ կը կարօտին նիւթական աշակցութեան, այս երկու հէտերը միանգամայն նկատի պիտի առնուին ներկայացուած գործերու ընդունելութեան միջոցին:

Ե. — ՍՐԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱԾ — ԴՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ նիւթը պէտք է ընդգրկէ ամբողջ հայագիտութիւնը, այսինքն հայ ազգի պատմութեան, հնախօսութեան և աշխարհագրութեան, գեղարուեսի, Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմութեան, դաւանաբանութեան և իրաւագիտութեան, Հայերէն հին և նոր լեզուի և գաւառաբարբառներու գիտութեան, և գրականութեան վերաբերեալ բանասիրական և քննաբանական հետազոտութիւններ, հին հայ մատենագիրներու աշխարհաբարի վերածում՝ հանդերձ ներածական ուսումնակիրութեամբ և լուսաբանող ծանօթագրութեամբ, հայ գաղութներու և հայ Երուսաղէմի մասին պատմաքննական հետազոտութիւններ, նշանաւոր ազգայնոց կենսագրութիւններ, ազգային և տեղական հին և նոր կեանքէ քաղուած բանասիրական և գերթողական յօրինուածներ, և այլն:

Զ. — Մըրցանակի չեն կրնար ներկայացուիլ.

1. — Օտար լեզուներէ թարգմանուած աշխատութիւններ.

2. — Հասարակ Դասագիրքեր.

3. — Անգամ մը արգէն վարձատրուած երկեր.

4. — Հին Մատենագրութեանց պարզ տպագրութիւններ.

5. — Ամրագնութիւն չկազմող կամ շարունակութիւն եղող գործեր.

6. — Արգէն իսկ տպագրեալ գործեր.

7. — Հայ Ազգի և Եկեղեցւոյ և Գրիստոնէական կրօնի գէմ ուղղակի կամ անուղղակի հակառակ ոգևոզ գրուած երկեր:

Է. — Մըրցանակի ներկայանալի երկասիրութեանց նիւթը կրնայ կանխաւորուիլ Գրական Յանձնաժողովոյ կողմէ, և Մըրցանակի թուականէն գոնէ տարիուկէս առաջ հրատարակուիլ, կրնայ և ազգա թողութիւն վերոյիշեալ ընդհանուր գիծերու շրջանակին մէջ, և նոյն պայմանաժամին ըստ այսմ որոշակի յայտարարուիլ:

Ը. — Մըրցանակին չեն կրնար մասնակցիլ Գրական Յանձնաժողովոյ անդամները:

**Թ.** — Ներկայացուած գործերը պէտք է ըլլան հայերէն, նախընտրօրէն աշխարհաբարը: Անոնք նամակաւ պիտի յրուին Երուսաղէմի Սրբազն Պատրիարքին, մեքենագրեալները՝ երկուական, իսկ ձեռագինները մէկ մէկ օրինակ, բայց յստակ զրուած: Եղուած երկեր, մրցանակ ընդունին կամ ոչ, ետ չեն դարձուիր:

**ԺԱ.** — Մրցանակի ներկայացուած երկասիրութիւններ պէտք է ըլլան բաւական լնդարձակ աշխատութիւններ, նիւթի, գիւտի և գրական առաւելութիւններով ճոխացած, և անձնական ու նոր ուսումնասիրութիւններով պատրաստուած:

**ԺԱ.** — Այս պայմաններուն համեմատ պատրաստուած գործերը պէտք է որ Մրցանակի թուականէն գոնէ հրնգ ամիս առաջ հասած ըլլան Երուսաղէմի Սրբազն Պատրիարքին, որպէսզի կարենան ըստ արժանւոյն քննութեան ենթարկուիլ, հակառակ պարագային նկատի կ'առնուին հետազայ Մրցանակաբաշխութեան մը առթիւ:

**ԺԲ.** — Գրաքան Յանձնաժողովը կը կատարէ ներկայացուած երկասիրութեանց նախաքննութիւնը, եթէ Մրցանակի պայմաններուն համաձայն զանէ, յատուկ քննութեան համար կը յանձնէ զանոնք ձեռնհաս ահեերու, և անոնց տեղեկագիրն ընդունելով քննութիւնը լրացնելէ վերջ, մրցանակը կ'որոշէ վերջ նաբարը: Որոշումը կը հիմուի թէ՛ բարձրած և թէ՛ համեմատական արժանիքի վրայ:

**ԺԳ.** — Իւրաքանչիւր երկամեակի Մրցանակի պարգևն է (120) հարիւր քսան Պաղեստինեան լիրա (կամ Սթէլլին), որ կրնայ ամրողջովին տրուիլ, եթէ ըստ այնմ արժէքաւոր երկ մըն է ներկայացուածը, ապա թէ ոչ երկու կամ աւելի մրցանակներու կը բաժնուի, հաւասար կամ տարբեր աստիճաններով:

**ԺԴ.** — Եթէ Մրցանակաբաշխութեան պայմանաժամին մէջ որ և է աշխատութիւն չներկայացուի, կամ ներկայացուածներն մրցանակի արժանի կամ մրցանակի ամրողջութեան արժանի չնկատուին, պարգևի գումարը կամ գումարին մասը կրնայ բարգուիլ ԴՌԻՄԵԱՆՆԵՀԵՆ-ի տարեկան հասոյթէն առնուած այն մասնական գումարին վրայ, որով կը տպազրուին և ԴՌԻՄԵԱՆ ՄԱՍԵՆԱԴԱ-ԲԱՆՆ տիտղոսին տակ հրատարակելի գործեր:

**ԺԵ.** — Յանձնաժողովը պարտաւոր չէ, իւրաքանչիւր Մրցանակաբաշխութեան առթիւ, քննիչներու անուններն ու տեղեկագիրները հրատարակելու, բայց ներկայացուած երկասիրութեանց և կատարուած քննութեան վրայ լիակատար տեղեկագիր մը կը ներկայացնէ Ս. Աթոռոյու պաշտօնաթիթին միջոցաւ:

**Ս.** Արուոյս Տեօրէն Փողովին վաւերացուած այն Կանոնագրութիւնը: կը յանձնենք Ուսումնական Խորհրդոյ, յանձնարարելով անոր գործադրութիւնը:

---

**Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem**

**Editor - Father Shnork Kaloustian. Armenian Convent, Jerusalem.**

**Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.**

---